


ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏԱՆ

ՅՈՎՃԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՁԵԱՆ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ԱՐԴԻ
ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ.



ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՄԲՆԹԱՑՔ

Պ. ՏՊԱ.ԴՐՈՒԹԻՒՆ



Կ. ՊՈՂԻՄ

ԳՐԱՏԱՆ Պ. ՊԱԼԵՆՑ

1920

.992-KAZ-1920

DN-6030

digitised by A.R.A.R.®

ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ
Զամանակաշրջաւ թիւ 20
Կ. ՊՈԼԻՍ

ՆՈՐ ՀԲԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Առանց ուսուցչի կարգալ , գրել , և խօսիլ Դաղ . Անգղ . Գերմ . և Մուս . լեզուները Ֆրանս . լեզու . էմիլ-Օդո-Թերզեան , Էնթագք Ֆրանս . լեզուի	1.50
Ա. Մաս , Քերական-Էնթերցարան	1.50
Բ. » Բառագիտութիւն , բառական թարգմ . , և քերականութիւն	4.—
Գ. » Թարգմ . , հրահանգ և քերականթ .	5.—
Դ. » Լրացուցիչ մասը	8.—
Նոյնին բանալին	5.—
Անգղ . լեզու , Մուրատեան , Առաջնորդ Անգղ . լեզ . ընթերց . և թրգմ . Ա . մաս	3.—
Նոյնին Բ . մասը	5.—
Գերմ . լեզու Յ . Կ . Պ . գործնական ընթացք Գերմ . լեզուի I մաս	5.—
Քերականթ . Ֆրանս . Լեզուի ըստ Օլբանորֆի	10.—
Նոյնին բանալին	5.—
G. Zobou, Correspond. Commerc. Franc-Turc	20.—
Քիչ օրէն մամլոյ պիտի յանձնուին	
Առաջնորդ Վաճառականութեան , Տոմարակալութիւն և առեւտրական գիտելիք	
Բազմալեզուեայ խօսակցութիւն , հայերէն հնչիւններով Խոսակցութիւն Հայ .-Անգղ .	»

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ. ՊԱԼԵՆՅ ԳՐԱՏԱՆ

ՅՈՎՃԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՁԵԱՆ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

491.992

KAZ

1920

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ

DNA 6530

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Դ. ՏՊԱ.ԴՐՈՒԹԻՒՆ



Կ. ՊՈՂԻՄ

ԳՐԱԾՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՅ

1920

ՏԵՂՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՍՈՒՆ

Օ. ԱՐՁՈՒՄՈՎ

№ 280

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՏԱՐԵՐԸ

Գլխազիր

ԱԲԳԴԵԶԷԾՈՒԹԻՒՆԾԿՀՁՂ
ՃՄՑՆՇՈՉՊՋՈՍՎԱՏՐՑ
ԻՓՔՕՖ

Բոլորզիր

ԱԲԳԴԵԶԷԾՈՒԹԻՒՆԾԿՀՁՂ
ՃՄՋՆՇՈՉՊՋՈՍՎԱՏՐՑ
ԻՓՔՕՖ

Ենազիր

ԱԲԳԴԵԶԷԾՈՒԹԻՒՆԾԿՀՁՂ
ՃՄՋՆՇՈՉՊՋՈՍՎԱՏՐՑ
ԻՓՔՕՖ

ԴԱՍ. — ԼԵԶՈՒԻՆ ՏԱՐՐԵՐԸ

1. — Բոլոր մարդիկ միեւնոյն լեզուն չեն խօսիր։ ամէն ազգ իրեն յատուկ լեզուն ունի։

2. — Հայերը կը խօսին Հայերէն որ իրենց մայրենի լեզուն է։

3. — Հայ լեզուի Քերականութիւնը կը սորվեցնէ հայերէնք անսխալ խօսիլ և գրել։

4. — Գրելու և խօսելու համար կը բործածուին բառեր։ այսպէս՝ երբոր ըսենք «գարուն եկաւ», կը գործածենք երկու բառ գարուն քև եկաւ։

5. — Բառերը կը կազմուին ձայներէ։ այսպէս՝ զարուն բառը կազմուած է հինգ ձայներէ։ գ-ա-ր-ու-ն-։

6. — Մէկ կամ աւելի ձայներ երբոր մէկ հնչումով կ'արտասանուին, վանկ կը կազմեն։ Հայսպէս՝ ձի մէկ վանկ է։ դա-րակ՝ երկու վանկ է, ա-դա-շանի՛ երեք վանկ է։

7. — Ձայները գրելու նշանները կը կոչուին տառ կամ զիր։

Հարցարան. — Թոլոր մարդիկ միեւնոյն լեզո՞ւն կը խօսին։ Հայերը ի՞նչ լեզու կը խօսին. — Հայ լեզուի քերականութիւնը՝ ի՞նչ կը սորվեցնէ։ — Խօսելու եւ զրելու համար ի՞նչի՞ր կը գործածուին, օրինակով բացատրէ։ — Ի՞նչ է վանկը, օրինակներով բացատրէ։ — Ի՞նչ է տառ կամ զիրը.

Հրահանգ 1. — Օրինակեցէ՞ք հետեւեալ բառերը, իւրաքանչիւրին առջեւ զրելով թէ քանի՞ ծայնէ բաղկացած է։

Վարդ, լսիւն, գունս, ջնորհ, հեղշակ, գրասեղան, պատշ, հնոց, մեռաղ, պարանոց, արիւն, առւրիանդակ, գիտութիւն, հիացում, հայ, հաւաքածոյ, յանդիմանուրիւն, հսկայ, զուարք, արեւելի, հաշիւ, եղանակոր, լոյս ։

Օրինակ. — Վարդ, 4 ձայն. — սիւն, 3 ձայն. — հսկայ, 4 աշն, եւն։

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԲԱՐԵ ԱՇԱԿԵՐՑԸ

Վահ բամ եօ թը տա րե կան ; է : Շատ լաւ կըր
նայ խօսիլ : Ա. մէն օր դպրոց կ'եր թայ : Ար դէն
իսկ գիտէ կար դալ իր
ընթեր ցա րա նին սի րուն
պատ մու թիւն նս րը : Դիր
գ բե լու ալ ս կը սաւ :
Վահ բամ ս տու գիւ բա-
րի աշա կերտ մըն է :
Դպրոցին և դա սե րուն
առա ած է իր բոլոր ու-
շա դրու թիւնը : Իր դաս տի արակն ու ծ ծնող քը
գոհ են իր մէ :



Խօսակցութիւն. — Վահրամիքանի՞ տարեկան է .— Տարուան
մէջ բանի՞ օր կայ, բանի՞ ամիս, բանի՞ շաբաթ .— Վահրամ խօսիլ
զիտէ՞ .— Ամէն օր ո՞ւր կ'երթայ .— Վահրամի կարդալ զիտէ՞ .— Ի՞նչ
կը կարդայ .— Վահրամ զրել ալ զիտէ՞ .— Գրելու համար ի՞նչ բա-
ներ պէտք են .— Վահրամ ի՞նչպիսի աշակերտ մըն է .— Ի՞նչ բա-
ներու տուած է ուշադրութիւնը .— Որո՞նք գոհ են իրմէ :

Հրահանգ 2. — Կարդացէ՞ ք վերի հասուածը՝ վանկերու բա-
ժանումները զգացնելով . յետոյ զատ զատ ցոյց տուէ՞ պարունա-
կած բառերը :

Հրահանգ 3. — Օրինակեցէ՞ ք հետեւեալ բառերը . . .

ՄԵԿ ՎԱՆԿՈՎ ԲԱԼԵՐ

Եռն, յարդ, լու, սկր, շատ, ցաւ, խանդ, փայտ, մեղր, ծայր :
ԵՐԿՈՒ ՎԱՆԿՈՎ ԲԱԼԵՐ

Գնակ, մամուչ, նամակ, աւազ, կարիճ, բանակ, գազան,
գեղարդ, բակոյկ, ժանեակ, ատեան, մշակ :

ԵՐԵՔ ՎԱՆԿՈՎ ԲԱԼԵՐ

Աշտարակ, յիշատակ, մանանայ, բարեկամ, ուսուցիչ, ապա-
կի, բանկազին, ճառագալր, տարակոյս, յախիտեան, շինուրիւն :

Հրահանգ 4. — Վերի բառերը բարձրածայն կարդացէ՞ ք,
վանկերն իրարմէ անջատաքար արտասանելով :

Օրինակ. — Մա-մուչ, յիշա-տակ, եւն :

ԴԱՍ. — ԶԱՅՆԱՒՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՏԱՐԵՐ

8. — Տառերէն մէկ քանիները պարզ ձայներ են և
ինքնին կը հնչուին : Ասոնք են
ա, ե, է, ը, ի, ո, օ :

Այս տառերը ձայնաւոր կը կոչուին :

9. — Եատ մը տառեր առանձին չեն կրնար ձայն տալ,
այլ այս ձայնաւորներէն մէկուն միանալու են որպէս զի
հնչուին : Ասոնք են

բ, դ, գ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ,
ճ, մ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ռ, վ, ա, ր, ց, փ, ք, ֆ:

Այս գիրերն ալ բաղաձայն կը կոչուին :

10. — Յ և ւ տառերն ալ գործածութեան պարա-
գային համեմատ երբեմն կէս ձայնաւոր են, երբեմն բա-
զաձայն : Ասոնք ալ կիսաձայն կը կոչուին :

Այսպէս՝ յ տառը լոյս բառին մէջ կիսաձայն,
յանգ բառին սկիզբը բաղաձայն է. ւ տառը հիւր բառին
մէջ կիսաձայն, բարւով բառին մէջ բաղաձայն է :

Հարցարան. — Ո՞ր տառերը ինքնին կը հնչուին .— Ասոնք ի՞նչ
կը կոչուին .— Ո՞ր տառերը առանձին չեն կրնար հնչուիլ .— Ասո՞նք
ի՞նչ կը կոչուին .— Ո՞ր տառերը կիսաձայն են . օրինակներ տուր:

Հրահանգ 5. — Օրինակեցէ՛ք հետեւեալ բառերը, յետոյ կար-
գացէ՛ք զանոնք, վանկերն իբարմէ անջատաբար արտասանելով.

ԶՈՐԾ ՎԱՆԿՈՎ ԲԱԱՆԵՐ

Զիւնածաղիկ, եպիսկոպոս, եկեղեցի, մատենագիր, շարախաղաց,
երեսփոխան, վաւերական, բարեկենդան, խնամակալ, կանոնաւոր :

ՀԻՆԴ ՎԱՆԿՈՎ ԲԱԱՆԵՐ

Մատենադարան, աշխարհագրուրիւն, բանախրական, մատո-
բապէս, անձնագոհուրիւն, ուսուարազանգուած :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԶՆԻՒ ԸՆԿԵՐԸ

Յա կո բիկ իմ ըն կերս է։ Մեր տու նին քով կը
բնա կի։ Յա ճախ մէկ-
տեղ կը խա դանք։ Ան-
ցած օր ին ծի խա դա-
լիք ներ նուիրեց։ երէկ
ալ իր շուն չանը փոխ
տուաւ ին ծի։ Շ քեղ
գիրք մը ունի որուն
պատ կեր նե րը կը ցու-
ցնէ ին ծի։ Երբ դպ րոց
երթանք կը բռնէ իմ ձեռ քէս, իմ կո զո վս տա նե-
լու կ'օգնէ, և եթէ յար ձա կում մը ըլլայ վրաս,
զիս կը պաշտ պա նէ։



Խօսակցութիւն 6. — Ո՞վ է ընկերդ — Ո՞ւր կը բնակի։ — Միասին ի՞նչ կ'ընէք. — Ինչե՞ր տուաւ քեզի անցած օր եւ երէկ. — Ի՞նչ խաղալիքներ զիտէք. — Յակորիկ ի՞նչ ունի. — Անոր զիր-
քին մէջ ինչե՞ր կան. — Դպրոց երթալու ատեն Յակորիկ ի՞նչ օգ-
նութիւններ կ'ընէ քեզի. — Յակորիկ ի՞նչպիսի ընկեր մըն է։

Հրահանգ 6. — Կարդացէ՛ք վերի հատուածը եւ պարունակած
բառերուն բանեկան վանկէ բաղկացած ըլլալը բոշեցէ՛ք բերանացի։

Հրահանգ 7. — Հետեւեալ բառերուն ծայնաւոր եւ բաղա-
ձան տառերը որոշեցէ՛ք բերանացի։

Բանէ, գադար, դրօշակ, զելի, բակ, ժիռ, շարան, խորխորա,
ծովակ, կրօնի, հրանեան, ձող, մաճաւոց, մելի, նուժ, շողակն, չար,
պիստակ, շերտ, սահան, սառ, վեր, աշշ, լմբիշ, ցանց, փափամ։

Հրահանգ 8. — Բերանացի որոշեցէ՛ք թէ հետեւեալ բառերուն
մէջ յ եւ բաղածա՞յն ին թէ կիսածայն։

Գալլ, յարդ, հուր, բարական, գոյն, գոյական, մեծալարգ,
փայտ, աշիւր, հարաւ, յեսան, խոյ, հայ, գալուս, հաշիւ։

Հրահանգ 9. — Հետեւեալ բառերուն սկիզբը մէյմէկ բաղա-
ձան աւելցներով նոր բառեր կազմեցէ՛ք ու գրեցէ՛ք։

Ազ, անձ, ակ, եղ, այր, եգ, եթ, իր, ով, որդ, ող, ոյժ, արօ։

ԴԱՍ. — ԽՈՍՔ ԵՒ ԻՐ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

11.—^Անը և է բառ ինքնին ամբողջ մտածում մը չի կրնար արտայայտել . օրինակ՝

Վարդ բառ մըն է որ կը նշանակէ ամէնուս ծառ նօթ հոտաւէտ ծաղիկը , բայց երբ վարդին վրայ բան մը խորհիմ և յայտնել ուզեմ , պէտք է որ քանի մը բառեր քովէ քոյլ գնեմ և ըսեմ .

«Ծաղիկներուն մէջ վարդը չառ կը սիրեմ» :

12.—Քանի մը բառեր իրարու քով դնելով ալ դարձեալ իմաստ մը չի յայտնուիր , եթէ բառերն ուզիդ շարուած չեն . օրինակ՝

Եթէ ըսենք «Չորս ունի տարի եղանակ» , ասիկա խօսք չըլլար , որովհետեւ իմաստ մը չի յայտներ , բայց երբոր բառերուն շարքը տակենք և ըսենք՝ «Տարին չորս եղանակ ունի» , այն ատեն իմաստ կուտայ :

13.—Երբոր քանի մը բառեր ուզիդ շարքով իրարու քով դրուած են . ամբողջ մտածում մը յայտնելու համար , կը կոչուին խօսք։

Հարցարան. — Մէկ բառով ամբողջ մտածում մը կրնա՞յ արտայայտուիլ . — Օրինակով մը բացատրէ . — Բառերն իրարու քով դնելով իմաստ մը չի յայտնուիր . — Ուրեմն ի՞նչպէս կը յայտնուի . — Օրինակով մը բացատրէ . — Ի՞նչ է խօսքը .

Հարհանգ 10. — Հետեւեալ բաղածայններուն մէջտեղը մէյս մէկ ծայնաւոր դնելով բառեր կազմեցէ՛ք եւ զրեցէ՛ք :

Դ—q, ս—η, գ—ր, լ—ր, խ—ս, ծ—ն, հ—ւ, ձ—գ, ճ—ր, մ—ս, և—ր, շ—դ, յ—ր :

Հարհանգ 11. — Հետեւեալներուն սկիզբի բաղածայնները փոխելով՝ նոր բառեր կազմեցէ՛ք եւ զրեցէ՛ք :

Փող, ժամակ, հայր, լուր, լուն, մարսի, բող, լայն, շիօսկ :

Օրինակ. — Փող, հող, եւ :

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ԹԷԿԵՒ ՊԶՑԻԿ ԵՄ

Ես ծնողքիս ի՞նչ ընել կրնայի .

Դեռ շատ պզտիկ եմ, ո՞հ, դեռ շատ պզտիկ . . .

Բայց ահա թէ ի՞նչ կ'ըսէ իմ սրտիկ .

— Պիտի սիրեմ յոյժ մայրիկն իմ բարի .

Կրնամ զինք սիրել, թէեւ եմ պզտիկ :

Ու դեռ աւելի ի՞նչ կրնայի ես,

— Սա՛ թէ դպրոցին մէջ ուր եմ այժմիկ

Հլլալ հնազանդ, խելօք հանդարտիկ

Ու միշտ ուշաղիր դասերուս։ Այսպէս

Կրնամ ես ըլլալ, թէեւ եմ պզտիկ :

Թրգմ. 6. Գ.

1. Ա.Ա.ԴԻՇՊՈՆ

ՃՐԹԻԱՆԻ 12. — Հետեւեալ նշանակութիւնները տուող բառեր գտնելով՝ ըստ՝ թէ ի՞նչ կը կոչուի .

Այն որուն այլը չի տեսներ, որուն ականչը չի լսեր, որ թնաշ յի կրնար խօսիլ, որուն մէկ ոտքը կարա է, որուն ծնողը մեռած է, որուն գլուխը մազ չկայ, որուն կոնսակը դուրս ցցուած է, որուն հասակը շատ կարա է, որուն ամուսինը մեռած է :

ՃՐԹԻԱՆԻ 13. — Հետեւեալ բառերէն յարմարաւորներով լրացուցէք վարի խօսքերը .

Դաւրինը, ժամագործը, սպագրիլը, կօշկակարը, չուշիակը, բըրուը, դերձակը, փաշահասը, բեռնակիրը :

. . . կօշիկ կը կարէ: — . . . ժամացոյց կը շինէ: — . . . կղպանի կը դաւրինէ: — . . . գիրք կը օտէ: — . . . հագուստ կը կարէ: — . . . թեռ կը կրէ: — . . . փաշ կը կորէ: — . . . հոդէ ամսններ կը շինէ: — . . . կերպաս կը դործէ:

ՃՐԹԻԱՆԻ 14. — Օրինակեցէ բանետագայ բառերը՝ վանկերը զատելով իրարմէ օրինակին պէս .

Դլուխ, այժ, ֆիք, թերամ, կզակ, աշա, ծոծրակ, ականչ, բազուկ, ուռ, ձեռք, սամանխ, որովայն, սրովին, ազդր, անուր, ոսք:

Օրինակ. — Գ. լուս, եւն. .

ԴԱՍ. — ԽՕՍՔԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

14. — Խօսքը կրնայ ըլլալ գրաւոր և թերանացի :

15. — Բառ մը կամ խօսք մը գրելու ատեն պէտք
է ուշադիր ըլլալ որ սխալ չգրուի . օրինակ՝
Քիրքնր բար չի ֆիղցավ:

Այս խօսքը սխալ գրուած է . ուղիղն է հետեւեալը .
Գրիզոր դասը չգիցցաւ:

16. — Բառերն ու խօսքերը ուղիղ գրելու կանոնին
կ'ըսուի ուղղագրութիւնն:

17. — Գրաւոր խօսքի մէջ կանոն է բառերը մէյմէկ
քիչ իրարմէ հեռու գրել որպէսզի իրարու շխառնուին :

18. — Խօսք մը գրելու սկսած ատեն առաջին գիրը
պէտք է գլխադիր գրել :

19. — Երբոր խօսքը վերջանայ , վրայէ վրայ սապէս
(+) երկու կէտ կը գրուի որ կը կոչուի վերցակիէ . օրինակ՝
Թշուառ կ'ըլլայ այն մարդը որ չաշխատիր :

Հարցարան. — Խօսքը բանի՞ տեսակ է . — Բառ կամ խօսք մը
գրելու ատեն ի՞նչ բանի պէտք է ուշադիր ըլլալ . — Ի՞նչ է ուղղա-
գրութիւնը . — Գրաւոր խօսքի մէջ բառերը ինչպէս պէտք է գրել .
— Խօսքի մը առաջին գիրն ինչպէս կը գրուի . — Երբոր խօսքը վեր-
ջանայ ի՞նչ նշան կը գրուի . Դրէ՛ ամբողջ խօսք մը :

Համականգ 15. — Հետեւեալ խօսքերն ուղիղ շարքի վերածե-
լով գրեցէ՛ք , զնելով նաեւ զլխագրերն ու վերջակէտները :

բոյսեռուն օգտակար անձերեւ և
շատ կան մէջ անտառին ծառեր
փուշ վարդը ունի
և աղի յուրը ծովուն
տղան ինելացի կը սիրուի ծնողյեն իր
և եւ չկար այսու

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Աշխարհի մէջ ամէն ոք կ'աշխատի : Նայեցէ՛ք ձեր
չորս դին . ահա՛ երկրագործը կը հերկէ հողը , եղերը
կը քաշեն արօրը , հովիւը կ'արածէ
ոչխարները , շունը կը հսկէ հօտին
վրայ , մեղուն հիւթ կը քաղէ ծա-
ղիկներէն , հանքագործները կը փո-
րեն գետինը , նաւասատիները կը սու-
րան ծովուն վրայ , հացագործը կ'եփէ
մեր հացը , դերձակը կը կարէ մեր
հագուստը , կօշկակարները կը կարեն
մեր կօշկները , որմնադիրներն ու հիւսները կը շինեն
մեր տուները , ուսուցիչները ձեզի դաս կուտան : Դուք
ալ աշխատեցէք , տղա՛ք , Էաշխատութիւնը չաշխարհի
օրէնքն է :



Խոսակցութիւն. — Աշխարհի մէջ ամէն ոք ի՞նչ կ'ընէ . —
Երկրագործը ի՞նչ կ'ընէ . — Եղե՞րը , հովի՞ւը , շո՞ւնը , մեղո՞ւն , հան-
քագո՞րծը , նաւասատին՞ը , հացագո՞րծը , դերձակ՞ը , կօշկակ՞ը ,
որմնադիրներն ու հիւսն՞ը , ուսուցիչն՞ը Դուք ալ ի՞նչ
պարտիք ընել . — Աշխատութիւնը ի՞նչ է .

Հռահանգ 16. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ խոսքերն
իրարժէ զատեցէք ուղղահայեաց գիծերով .

Հռահանգ 17. — Ուսուցիս թելադրութեամբ ուղղագրեցէ՛ք
նոյն հատուածը .

Հռահանգ 18. — Օրինակին պէս խոսքեր կազմելով՝ գրեցէ՛ք ;
խորհելով հետեւեալ բառերուն վրայ .

Եերամ եւ մետախ , մեղու եւ մեղր , հաւ եւ հաւկիր , սարդ եւ
ուսայն , կով եւ կար , որբառունկ եւ խաղող :

Օրինակ . — Եերամը մետախ կ'արտադրէ :

Հռահանգ 19. — Դարձեալ խոսքեր կազմեցէ՛ք , խորհելով
հետեւեալ բառերուն վրայ .

Արեգակ , կրակ , պարտէկզ , շուկայ , դեղճ , մատիս , պայուսակ :

Օրինակ . — Արեգակը ծագեցաւ . շուկայն բուղը գնեցի , եւն :

ԴԱՍ.—ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ ԵՒ ԱՄԱԿԱՆ

20.—Խօսքը կազմող բառերը տեսակ տեսակ են և քերականութեան մէջ զատ զատ անուններով կ'որոշուին :

21.—Անձի, տեղի, կենդանիի, բոյսի և իրերու անունները կը կոչուին անուն կամ գոյական. օրինակ՝

Վարդան, մայր անձի անուն են և գոյական են

Վան, Կիլիկիա տեղի » » » » »

Զի, մրցիւն կենդանիի » » » » »

Սոխ, ցորեն բոյսի » » » » »

Աքոռ, բահ իրի » » » » »

22.—Երբոր անձի մը, կենդանիի մը կամ իրի մը ի՞նչպէս ըլլալը հասկցնել ուզենք, անոր անունին քով կը դնենք ուրիշ տեսակ բառ մը որ կը կոչուի ածական. օր.

Ծոյլ տղայ, ի՞նչպիսի տղայ — ծոյլ

Չար կատու. » կատու — չար

Կարմիր վարդ. » վարդ — կարմիր

Այստեղ ծոյլ, չար, կարմիր բառերն ածական են, որովհետեւ իրենց քովի գոյականներուն ի՞նչպէս ըլլալը կը հասկցնեն :


Հարցարան. — Խօսքը կազմող բառերը մէկ տեսակ են թէ զատ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի անուն կամ գոյական. օրինակներ տուր. — Գոյականին ի՞նչպէս ըլլալը հասկցնելու համար ի՞նչ բառ կը դնենք քովը. օրինակներ տո՛ւր ածականի.

Հահանգ 20. — Օրինակեցէք հետեւեալ անունները. կէտերուն տեղ աւելցնելով թէ ինչի՞ անուններ են անոնք :

Հայր, մայր, յոյր, եղբար, մանչ, աղջկ, մամ, պապ, հօրանոյր, մօրանոյր, ժեռի, հօրեղբար, ժեռորդի, եղբօրորդի, զաւակ, բոռ անուններ են .

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԴԱՍԱՐԱԿԻՆ

Մեր Դասարակին մէջ կան նստարաններ և սեղաններ՝ աշակերտներուն համար, գրաւեղան մը և արոռ մը՝ ուսուցչին համար, երկու մեր տախտակներ՝ վարժութիւններու յատուկ, և բարձր դարակ մը որ շատ զիրժեր կը պարունակէ: Կան նաև պատերուն վրայ կախուած զարժկաններ եւ մեծ պատկերներ որոնց մէ մին կը ներկայացնէ մեր մակ ոչխարենքու հօտ մը զետակին եղերքը՝ ջուր խմելու վրայ, երիտասարդ հովիտը հոն ծառի մը տակ նստած, շունն ալ քովիկը:



Խռահանգ 21. — Բերանացի որոշեցէ ք վերի հատուածին շեղագիր բառերուն զոյական կամ ածական ըլլալը. — Ի՞նչ բանի կը ծառային անոնք. — Պատերուն վրայ ինչե՞ր կը տեսնէք.

Հռահանգ 22. — Ուսուցչին թելազրութեամբ ուղղագրեցէ ք մասեր նոյն հատուածէն:

Հռահանգ 23. — Գրեցէ ք հետեւեալ անունները, կէտերուն տեղ աւելցնելով թէ ինչչ անուններ են անոնք:

Զի, էշ, չորի, ուղս, արչ, աղուէս, առիւծ . . . անուններ են:

Սոխ, սիսոր, դրուժ, շողգամ, լոյիկ, պրաս . . . անուններ են:

Արոռ, սեղան, դարակ, հայելի, բազմոց . . . անուններ են:

Հռահանգ 24. — Ըսէ ք թէ ի՞նչ կը կոչուի:

Այն անձը որ հիւանդ կը բուժէ, որ նաև կը վարէ, որ շկնժեր կը կառուցանէ, որ կատ կը վարէ, որ ձուկ կ'որսայ, որ հաց կը ծախս:

Այն կենդանին որ բուրդ կուտայ, որ արօր կը խաչէ, [որ մուկ կը բռնէ, որ ոչխարենք կը գիշատէ, որ գիշերները կը խօսի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՍԻՐԱԾՆԵՐԱ

Կը սիրեմ մայրիկն անուշ, խելացի
Որ կուտայ ինձի համբոյրներ հազար,
Եւ որ ա'յնքան շուտ կը ներէ ինձի
Ամէն անգամ որ ըլլամ քիչ մը չար:

Կը սիրեմ հայրիկն որ շատ կ'աշխատի
Շահելու համար մեր հացն ու պարէն,
Եւ որ խոնջէնքն իր մոռցած՝ կը ժպտի
Նոր բարենիշ մը երբ յանձնեմ իրեն:

Կը սիրեմ նաև իմ բարի մեծ մայր
Որ գիտէ սիրուն հէքեաթներ առատ,
Ինչպէս նաև իմ ազնիւ մեծ եղբայր
Որ իմ դասերուն միշտ կուտայ խըրատ:

Թրգմ. Յ. Գ.

I. ԳՐԱԴԱԿԵՐ

Հրահանգ 25. — Ըսէ՞ք թէ ինչ կը կոչուի.

Այս բոյսը որու մանած կը շինեն, որով այիւր կը պատրաստեն, որու շաբար կը հանեն, զոր կը ծիւեն, որ ափիոն կ'արտադրէ:

Այս առարկան որով հաց կը կտրեն, որով երկար կը ծեծեն, որով բան մը կը կշռեն, որով ապուր կուտեն, որուն մէջ զինի կը լիցնեն, որով կար կը կարեն:

Հրահանգ 26. — Հետեւեալ բառերը օրինակեցէք, ստորագծելով ածականները,

Բարակ գրիչ, աղոտ հագուստ, խելօֆ տղայ, սիրելի մայր, շայի ճամբայ, կակուդ բարձ, պարար կով, բարի Աստուած, յաւառ էջ, գեղեցիկ տուն, կապոյտ երկինք, ապուշ աշակերտ, մատնիչ թուղա, Առ դուն իմաստուն, Արայ գեղեցիկ :

Հրահանգ 27. — Վերի գոյական ածականներով խօսքեք կազմեցէք օրինակին պէս:

Օրինակ. — Գրիյը բարակ է, եւն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ.—ԶԻՆ ԵՒ ԷՇԸ

Զին և էշը բեռցուած՝ միասին ճամբայ կ'երթային։
իշուն բեռը ծանր էր, յոգնեցաւ և գժուարաւ կը քա-
լէր։ Ասիկա զիմեց իր ընկերոջ՝ ձիուն և ըստւ։ «Զի
եղբայր, քիչ մը օգնէ՛ ի՞ ծի, բեռս ծանր է, չեմ կըր-
նար տեղը հասցնել»։ Զին ուղեց օգնել։ Քիչ վերջ էշը
յոգնութենէն գետին ինկաւ և սատկեցաւ։ Տէրը իշուն
բեռը և մորթը բեռցուց ձիուն վրայ։ «Վա՛, ինծի, մը-
տածեց ծին, չուղեցի քիչ մը օգնել իշուն, հիմա թէ՛
ամբողջ բեռը, թէ՛ անոր կային պիտի տանիմ»։

Խօսակցութիւն — Զին եւ էշը ուր կ'երթային։ — Բեռ ու-
նէին. — Իշուն բեռը ի՞նչպէս էր, — էշը ի՞նչ եղաւ. — Էշը որո՞ւ դի-
մեց եւ ի՞նչ ըստւ. — Զին օգնեց իշուն. — Ի՞նչ պատահեցաւ իշուն.
— Տէրը ի՞նչ ըրաւ իշուն բեռը եւ մորթը. — Զին ի՞նչ մտածեց. —
Ամէն մարդ պարտակա՞ն է օգնել իր ընկերին. — Ինչո՞ւ համար։

Հրահանգ 28. — Հետեւեալ անունները յաջորդող ածական-
ներուն բով զրէ՛ք, յարմարութեան համեմատ։

Դոյցականներ. — Անտառ, արեւ, նարինչ, շեռ, երախալ,
դաշոյն, ևրեւ, խմոր, հով, ադամանդ։

Ածականներ. — Պայծառ, բարձր, տուր, փալլուն, կանանչ,
սասիկ, ընդարձակ, կակուղ, կոր, փորիկ։

Հրահանգ 29. — Հետեւեալ անձի անունով լրացուցէ ք եւ
զրեցէ ք վարի խօսքերը։

Զօրապետը, երկարագործը, հիւսնը, յահանան, զինագործը։

... տուն կը շինէ. — ... զինուուներուն կը հրամայէ. —

... պատարաց կ'ընէ. — ... զենէ կը շինէ. — ... երկար կը ծեծէ։

Հրահանգ 30. — Հետեւեալ կենդանիի անունով լրացուցէ ք
եւ զրեցէ ք վարի խօսքերը։

Սարդը, եղը, ձին, տիխակը, մրջինը, պիծակը, բուն։

... կը դալլաղէ. — ... կը խալրէ. — ... կը գոայ. —

... ճամն կ'որսայ. — ... զիշերային բոլուն է. — ... պարէն
կ'ամբարէ. — ... կառը կը յացէ։

ԴՈ.Ո. — ՅԱՏՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ

23. — Հասարակ կը կոչուի՞ն այն անունները որոնք միեւնոյն տեսակ ամէն անձի, տեղի կենդանիի, բոյսի և իրի կրնան տրուիլ. օրինակ՝

Հայ, զիւդ, ծի, ծաղիկ, ոհրէ:

Ասոնք հասարակ անուն են զի ամէն հայուն՝ հայ ամէն գիւղի՝ գիւղ, ամէն ձիու՝ ձի, ամէն ծաղիկի ծաղիկ և ամէն գիրքի՝ գիրք կրնանք ըսել:

24. — Յատուկ կը կոչուին այն անունները որոնք մասնաւոր անձերու կամ տեղերու կը արուին, իրենց նմաններէն օրոշելու համար զանոնք. օրինակ՝

Դաւիթ, Կարիմ, Եփրատ:

Ասոնք յատուկ անուն են. որովհեակ շատ անձեռու, քաղաքներու, գետերու մէջէն կ'որոշեն Դաւիթ կոչուած անձը, Կարին կոչուած քաղաքը, Եփրատ կոչուած գետը, զի ամէն անձի Դաւիթ, ամէն քաղաքի Կարին, ամէն գետի Եփրատ չի կրնար ըսուիլ:

25. — Յատուկ անուններուն առաջին գիրը գլխագիր կը գրուի:

Հարցարան. — Որո՞նց կ'ըսուի հասարակ անուն. օրինակներ տո՛ւր եւ բացատրէ. — Որո՞նց կ'ըսուի յատուկ անուն. օրինակներ տո՛ւր եւ բացատրէ. — Ուրեմն անունը քանի՞ տեսակ է. — Յատուկ անուններուն առաջին գիրը ի՞նչպէս կը գրուի:

Հետեւեալ 31. — Հետեւեալ հասարակ անունները անձի^թ, կենդանիի^թ թէ իրի անուններ են. որոշեցէ՛ք բերանացի օրինակին պէս:

Դորս, զինուոր, կարապ, հովիտ, նաւասի, ծիծեռնակ, շղթենաւ, յարողիչ, աշտարակ, դուռ, ցախ, ոստէ, քազաւոր, ոսթիկան, խունկ, վագր, թժիշկ, մամուլ, տուփ, հովանոց, ցհանկիր, աւել, աւելածու և աւել, պայտակակ:

Օրինակ. — Դորս, հասարակ անուն կենդանիի:

Զինուոր, հասարականուն անձի, եւն.:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԻՄ ԲԱՏԱՆԻՔՅԱ

Ես ունիմ հայր, մայր, եղբայր մը և երկու քոյրեր։ Ունիմ նաև մեծ հայր և մեծ մայր։ Եղբայրս Գէորգը հայրիկիս հետ կ'աշխատի գործառանին մէջ։ Մայրիկս ալ տունին գործերը կը հոգայ, ճերմակեզէնները կը լուայ, կ'արդուկէ, մեր ձաշերը կը պատրաստէ։ Քոյրս Յուլիանէն մ "յրիկիս կ'օդ-նէ։ Մեր տունը Բերա է։ Ես Նարեկեան գպրոցը կ'երթամ պղտիկ քրոջս Մարիին հետ։



Խօսակցութիւն — Որո՞նք են ծեր ընտանիքին անզամները. — Հսկ՝ք անոնց անունները. — Ի՞նչ է ծեր ընտանիքին անունը — Մեծ հայր կամ մեծ մայր ալ ունիք. — Ի՞նչ կ'ընէ ծեր հայրը. — Ի՞նչ կ'ընէ ծեր մայրը. — Ի՞նչ կ'ըննեն ծեր եղբայրներն ու քոյրերը. — Ո՞ւր կը բ' ակիք. — Ի՞նչ պարտքեր ունիք ծեր ծնողքին հանդէպ.

Հրահանգ 32. — Օրինակեցէք վերի հատուածը, ստորագծելով յատուկ անունները։

Հրահանգ 33. — Հետեւեալ յատուկ անունները անծիք, երկիրիք, քաղաքիք, գետիք թէ լերան անուններ են, որոշեցէք բերանացի օրինակին պէս։

Յիսուս, Գերեանիա, Մասիս, Մովսէս, Դանուք, Վան, Ամասիա, Վահագն, Ողիմպոս, Թուրիա, Աշխա, Ֆրանսա, Լիքանան։

Օրինակ. — Յիսուս, յատուկ անուն անձի։

Գերեանիա, յատուկ անուն երկրի, եւն։

Հրահանգ 34. — Գրեցէք թէ ո՞ւր կը գտնուին հետեւեալ տուարկանները։

Մահմակալը, արոռը, սեղանը, դարակը, հայելին, չերմոցը։

Դգալը, պատառամաղը, դանակը, կարսան, պեսկը, գաւարը։

Գրիլը, գրչակալը, կաղամարը, մասիքը, տերտակը, գիրլը։

Հրահանգ 35. — Այս վերի անունները յատո՞ւկ են թէ հապարակ, որոշեցէք բերանացի։

ԴԱՍ — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՅՈՒԾ

25.— Խօսքին մէջ գոյականին իմաստը ճշդելու և որոշելու կը ծառայեն ս, դ, և կամ ըլլգիրերը որոնք անունին ծայրը կը կցուին, օրինակ՝

Գիրք, զօտի, անորոշ իմաստ ունին.

Գիրքս, զօտի կը նշանակեն. իմ գիրքս, իմ զօտիս,

Գիրքդ, զօտիդ » » քու գիրքդ, քու գօտիդ,

Գիրքլ, զօտիլ » » այն կամ անոր գիրքը,

գօտին:

26.— Ա, ս ս, դ, և կամ ը գիրերը կը կոչուին յօդ:

28.— Զայնաւոր տառով վերջացող բառերու կը կցուի և յօդը, իսկ բաղաձայնով վերջացողներուն՝ ը յօդը. օրինակ՝

Ուստք, ուսրհն, դանակ, դանակը :

Հարցարան — Ո՞ր գիրերը անունին ծայրը կը կցուին եւ ինչո՞ւ համար. օրինակներ տուր եւ բացատրէ. — Այս գիրերը ի՞նչ կը կոչուին. — Զայնաւորով վերջացող բառերուն ո՞ր յօդը կը կցուի. բաղաձայնով վերջայով՝ յուուն՝ ո՞ր յօդը. օրինակներ լտուր.

Հրահանգ 36. — Լրացուցէք հետեւեալ խօսքերը յատուկ անուններով ու զբեցէք:

Մեր ժաղափն անունը . . . կ. — Մեր թաղին անունը . . . կ. — Մեր դպրոցը կը կոչուի . . . վարժարան. — Մեր եկեղեցին կը կոչուի . . . — Մեր ժահանային անունն կ . . . — Մեր ուսուցիչն անունն կ . . . — Մեր հայրենիքը կը կոչուի . . . :

Հրահանգ 37. — Հետեւեալ գոյականներէն յատուկ եւ հասարակ անունները որոշելով՝ զատ զատ սիւնակներու մէջ զբեցէք:

Իրիս, պալատ, Մարմարա, Պետրոս, բուրակ, անկողին, եւդոկիա, խոյ, Հնդկաստան, Պատու, կեռու, անիւ, կաղին, բրի, Ալրարիանձի, տիրացու, նոյնակի, Եղիշածին, Արևելիս, տաճար, Եղիակ, Խորեն, Արտաշես, հնչակ, ողապատիկ, Ասխա:

Հրահանգ 38. — Վերի անուններուն պէտքին համեմատ և կամ և յօդերը կցելով բերանացի կարդացէք օրինակին պէս:

Օրինակ. — Իրիսը, պալատը, Մարմարան եւն.:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՔՐԻԿ Ա.ՊՈՒՇԵ

«Ես չեմ փափաքիր գարժարան
երթալ.

Կ'ըսէր Տիգրանիկ ձեւով մը խեռ
սոնք.

«Շատ ձանձրալի են գրեին ու
կարդալ.

«Քուրիկը պղտիկ թո՛ղ սորվի
ասոնք»:



«Օ՞ն, իմ խարազան, շաշէ՛, զա՛րկ, ու գո՛ւն

«Փոքրիկ ձիս, յառաջ՝ արշաւէ՛ վեր վար,

«Կեցցեն զրօսանք, խաղ ու գնծութիւն,

«Ես կ'ուզեմ ըլլալ շքեղ զօրավար»:

Բայց ըսեմ ձեզի թէ վերջն ինչ եղաւ.

Փոքրիկ ժըրաջան քոյրը՝ ոչ շատ ուշ

Սորվեցաւ կարդալ, գրել, հաւուել լաւ,

Մինչ Տիգրան դարձաւ պղտիկ մի ապուշ:

Թօգմ. Յ. Գ.

Հատիանից 39. — Հետեւեալ խօսքերը գրեցէ՛ք, ստորագծելով
յոդ ունեցող գոյականները.

Հայրո ու մայրօ շատ կը սիրեն զիս. — Այս աղջկը հայր,
մայր յունի. — Մարդկացին կեսանիք կարճ է — Զաւէն կարճ կեսանիք
ունեցաւ. — Դրիչդ ինձի տուր. — Ես գրիչ յունիս. — Այս վարդը
կարմիր է. — Ճերմակ վարդ այ կայ. — Մեր այգին բնդարձակ է —
Տեսակս տեսակիդ հետ փոխենք. — Ես տեսակ յեմ փոխեմ:

Հատիանից 40. — Հետեւեալ գոյական-ածականներով օրինա-
կին պէս խօսքեր կազմեցէ՛ք թերանացի:

Կանանց կաղնին, հաւատախմ շուն, բարձր երկինի, անուշ զինի,
սեւ գուլպայ, ապերախս կատու, դժբախս հայ :

Օրինակ — Կաղնին կանանց է, եւն :

Հատիանից 41. — Յօդեր կցելով՝ ըսէ՛ք թէ ինչ են հետեւ-
եալ գոյականները.

Ցորեն, զարի, վարսակ, հանար, կորեկ, լորիա, ոսպ . . . եւէ:

ԴԻՈ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ԲԻՒԾ

29. — Խօսքի մը գոյականը իր ձեւին համեմատ կամ
միայն մէկ անձի, մէկ իրի իմաստ կուտայ, կամ մէկէ
աւելի անձերու և իրերու օրինակ՝

Վահրամ իր դասր սորվեցաւ:

Վահրամ իր դասերը սորվեցաւ:

Այս խօսքերէն առաջինին մէջ դասր միայն մէկ
դասի իմաստ կուտայ, երկրորդին մէջ դասերը մէկէ ա-
ւելի անձերու և իրերու իմաստ կուտայ:

30. — Երբ անուն մը մէկ անձ, մէկ անունն կամ
մէկ իր ցուց կուտայ, եզակի կը կոչուի, օրինակ՝

Մարդ մը, ոչխար մը, պատուհան մը:

31. — Երբ անուն մը մէկէ աւելի անձեր, անասուն-
ներ կամ իրեր կը ցուցնէ, յոգնակի կը կոչուի, օրինակ՝
Մարդեր, ոչխարներ, պատուհաններ:

Հարցարան. — Գոյականը միշտ մէկ անձ կամ իր կը ցու-
ցընէ, օրինակներով բացարէ. — Ի՞նչ է եզակին, օրինակ տուր. —
Ի՞նչ է յոգնակին, օրինակ տուր.

Հասկանգ 42. — Օրինակեցէ՛ք հետեւեալ անունները:

Եզակի. — Փայտ, ածուխ, մուխ, բոց, կրակ, մոխիր, վառա-
ման, փուռ, հնոց, կեծառ, կրականան:

Սոգնակի. — Փայտեր, ածուխներ, մուխներ, բոցեր, կրակներ,
մոխիրներ, վառարաններ, փուռներ, հնոցներ, կեծառներ, կրակա-
մաններ:

Հասկանգ 43. — Բերանացի ըսէ՛ք թէ ի՞նչ տարբերութիւններ
կը տեսնէք վերի անուններուն եզակի եւ յոգնակի ծեւերուն մէջ:

Հասկանգ 44. — Վերի անուններուն թէ՛ եզակի թէ՛ յոգնակի
ծեւերուն ս, դ, բ, յ յօկերը կցեցէք բերանացի, օրինակին պէս:

Օրինակ. — Փայտ, փայտդ, փայտը

Փայտեր, փայտերդ, փայտերը:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԻՄ ՓՈՅՔԱԽԱՄ

Կնքահայրս տարեգլուխիս ինծի պղտիկ փարախ մը
բերաւ իբրեւ կաղանդի նուէր:

Անոր մէջ կայ ազուռը ձի մը

որ Քողոգ կը կաշուի կով մը
և իթ հորթուկը, երկու ոչխար

ներ՝ իրենց սիրուն գառնուկ

ներով, և այծ մը՝ իր ուլիկին

հետ: Սեւ չունր որ Մետոր կը

կոչուի, իմ փաքրիկ հօսս կը պահպանէ: Ես շատ ան-
գամ կը խաղամ իմ փարախիս կենդանիւերուն հետ և
շատ կը զուարձանամ:



Խօսակցուրիւն. — Ո՞վ ծեզի փարախ մը նուէր տուաւ. —
Ո՞ր ժամանակ նուէր կուտան պղտիկներուն. — Որո՞նք են փարա-
խիդ կենդանիները, տուր անունները. — Ի՞նչ է հորթը, ի՞նչ է զառ-
նուկը, ի՞նչ է ուլիկը. — Շխմարի կամ այծի խումբերուն ի՞նչ կ'ըս-
ուի. — Ո՞վ կ'առաջնորդէ հօտերը՝ արածելու. — Շունին պաշտօնը
ի՞նչ է. — Մարդոց մօտ կամ տուներու մէջ ապրող կենդանինե-
րուն ի՞նչ կ'ըսուի:

Հրահանգ 45. — Օր նակեցէք վերի հատուածը եւ յոգնակի
անունները որոշելով ստորագծեցէք:

Հրահանգ 46. — Ուսուցին թելադրութեամբ ուղղագրեցէք
մասեր վերի հատուածէն:

Հրահանգ 47. — Բերանսացի ըսէք թէ հետեւեալ անուն-
ները եղակի՞ են թէ յոգնակի:

Սոխակ մը, հաւեր, մկրաս մը, սանդուխներ, պահարաններ,
պայուսակ մը, ձուկեր, կառք, երիկարներ, սիւներ, լապտեր, գաւազան:

Հրահանգ 48. — Վերի անուններէն յոգնակիները եղակիի
վերածեցէք:

Օրինակ. — Զուկեր, եղակի ձուկ — սանդուխներ՝ սանդուխ, իւն:

Հրահանգ 49. — Օրինակեցէք հետեւեալ խօսքերը, չեղագիր
եղակի անունները յոգնակիի վերածելով օրինակին պէս:

Եղրայրս իր գործը լրացուց — Ո՞ւր կ'երբաժ, պարս. — Մենք
զիւդր պատեցամ. — Սովոր տարի մը Տեւեց. — Սեղանը վերցուցեմ:

Օրինակ. — Եղրայրս իր գործերը լրացուց, եւն:

ԴԻԼ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՀՈԼՈՎԸԾ

32. — Գոյականը իր տալիք իմաստին համեմատ ուրիշ ձեւեր ալ կ'առնէ . օրինակ՝

Անօթին հաց կ'ուզէ .

Առանց հացի չենք կրնար ապրիւ .

Մարդիկ հացով կը մնան ին .

Հացի զար կերակուր ալ պէտք է :

Այս շորս խօսքերուն մէջ ինչպէս կ'երեւի , միեւնոյն հաց անունը հացի , հացով . հացի ձեւերն առած է պարագանին համեմատ

33. — Անունի մը թէ՛ եղակիի , թէ՛ յոգնուկիի մէջ այսպիսի ձեւերու փոխութւր կը կոչուի անունին հողովումը:

Հարցարան. — Գոյականը ուրիշ ի՞նչ ձեւեր կ'առնէ . օրինակներ տուր եւ բացատրէ . — Ի՞նչ է հոլովումը:

Համանգ 50. — Օրինակեցէ՛ ք հետեւեալ խօսքերը , շեղագիր յոգնակի անունները եղակիի վերածելով :

Տէրլ պիսի վարձատէ արդաւենքը — Տեսէ՛ Զարուհին ի՞նչ աղուոր խնձորեն ունի . — Ազարակին մէջ կը գտնուին կուներ , եզեր , այծեր , ոչխարեներ , հաւեր , ոսպեր — Բարեկամնենք , ինձի մշիր ըրիք — Երբու զարունը գալ , մանիւսնենք , սմրութենք , կակաչնենք ու վարդերը կը բացուին հետքենք :

Օրինակ . — Տէրլ պիսի վարձատէ արդաւը , եւն :

Համանգ 51. — Հետեւեալ խօսքերն օրինակեցէ՛ ք , ստորագծելով հոլովեալ անունները ,

Ամենուրեն օդ կալ — Առանց օդի յենի կրնար ապրիլ . — Երկիր օդով յշապատուած է . — Շոգին օդէն աւելի քերեւ է :

Մենի ալոր կառք Աստանի — Կառտով պատիլը համելի է . — Կառտին անիւր կոտրեցաւ — Կառապանը կառտէն վար ինկաւ :

Սուակները կը դայլալիկին . — Պարտէզը լեցուն էր տիսակներով . — Վարդինն կը հետեւեր սիսակներուն . — Անիկա յէր բաժնուեր սոխակներէն :

Համանգ 52. — Բերանացի որոշեցէ՛ ք վերի չիրահանգին բոլոր անունները եւ անոնց եղակի կամ յոգնակի ըլլալը .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՐԵՐԻ ՎՈՅԵՐԵՐԸ

Կ'երթան իրարու տըւած ձեռք
ձեռքի,

Զանոնք չես տեսներ երբեք
տուանձին.

Միշտ նոյն ճամբայէն անուք
միասին

Կ'երթան իրարու տըւած ձեռք
ձեռքի:

Երկու քոյրեր են փոքրիկ սի-
րասուն,

Երէցն ըլլայ թէ՛ կրտսերը քըն-
քոյշ՝

Հաւասարապէս բարի ու անոյշ
Երկու քոյրեր են փոքրիկ սիրասուն:

Լաց, կըռիւ կամ քէն չունին բընաւին

Տան մէջ կամ ալլուր, և զրւարթ, անվէճ՝
կը բաժնեն ամէն ինչն իրարու մէջ.

Լաց, կըռիւ կամ քէն չունին բընաւին,
Թրդմ. 3. Դ.



ՎՐԳՆ. ՏԵՇԱԿՐՈՑ

ՀՐԱԽԱՆԾ 53.—Ըսլէք թէ ուր կը գտնուին հետեւեալ առար-
կաները:

Ծնծղայ, Ծոց, գրակալ, աշտանակ, խաչ, աւետարան, բուրվառ,
խնկանան, սաղաւարս, շուրջառ, մուտ, մատունի, շապիկ, նշատ, սկիբ:

ՀՐԱԽԱՆԾ 54.—Վերի անուններէն յարմարաւորներով լրա-
ցուցէք եւ զրեցէք հետեւեալ խօսքերը:

Բահանան գլուխը . . . դրաւ եւ կոնակը . . . տուաւ. լուսա-
րար . . . վատեց. դպիրները . . . հազան, սարկաւազը . . . շարժե-
ղով ինկարուրին ըրաւ. բահանան ձեռնը . . . բունած . . . կարդաց:

ՀՐԱԽԱՆԾ 55.—Հետեւեալ անուններով խօսքեր շինհցէք
եւ զրեցէք օրինակին պէս:

Խնձորենի, տանձենի, սալորենի, դեղձի, նարնջենի, բղնի:

ՕՐԻՆԱԿ. — Խնձորենին խնձոր կուտայ, եւն:

ԳԼՈՒ. — ՀՈԼՈՎՄԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԵԽԸ

34. — Անուններու հոլովման ամէնէն աւելի սովորական ձեւն է հետեւեալը. թէեւ ուրիշ ձեւեր ալ կամ

Յոզհակի

Աղո.կի		
Աղողական	Վարդ	Վարդեր

Հայցական		
-----------------	--	--

Սեղական	Վարդի	Վարդերու
----------------	--------------	-----------------

Տրական		
---------------	--	--

Բացառական	Վարդէ	Վարդերէ
------------------	--------------	----------------

Գործիական		
------------------	--	--

Աղողական	Սեղան	Սեղաններ
-----------------	--------------	-----------------

Հայցական		
-----------------	--	--

Սեղական	Սեղանի	Սեղաններու
----------------	---------------	-------------------

Տրական		
---------------	--	--

Գործիական	Սաղանէ	Սաղաններէ
------------------	---------------	------------------

Գործիական		
------------------	--	--

Հայցարան	Անուններու	Անուններով
-----------------	-------------------	-------------------

Հայցարան		
-----------------	--	--

Հայցարան	Անուններով	Անուններով
-----------------	-------------------	-------------------

Հայցարան. — Անուններու հոլովման ամէնէն աւելի սովորական ձեւը ո՞րն է. հոլովէ՛ «վարդ» եւ «սեղան» գոյականներն իբր օրինակ. — Ուրեմն անունը քանի՛ հոլով ունի.

Հրահանգ 56. — Օրինակեց՛ք և հետեւեալ անունները ը կամ և յօդը կցելով անոնց, օրինակին պէս.

Դերձակի ասեղ, դարբինի մուռճ, հիւսի ուրագ, ուսուրյի հըրացան, հովիի սրին, սափրիչի ածելի, ջուշակի կեոց, կառապանի մօրսկ, մշակի թահ, ձկնորսի ուռկան, փայտահատի տապար, ալգեպանի յօց:

Օրինակ. — Դերձակին ասեղը :

Հրահանգ 57. — Հետեւեալ խօսքերուն պարունակած հոլովեալ անունները որոշելով յօդերն եւս ցոյց տուէք թերանացի:

Քաղաքին դրունէն ամցաւ. — Քիրտերուն մի՛ դպիկր. — Ինը՞ւ դասէդ կը ճամնաւանաւ. — Բեւանով կ'ուտենի, լայտերով կը տեսնենի, ականցնենով կը լսենի, հիրով կը հոտունի, մատերով կը շօշակենի. — Ցիսուս մատնուեցաւ Յուդայէն. — Չար ընկերներու հետ մի՛ պատիր. — Գրիշին ծայրը կոտրեցաւ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՅԿԱՔԱՂԻՆ. ԱԴՐԻԿԱ

Անտառապահին աղջիկը՝ Մարգրիտ, ամէն հունձիք
եղանակին հասկաքաղի կ'ելլէ։ Անիկա օրն ի բուն մէկիկ
մէկիկ կը պտտի բոլոր
հնձուած արտերը եւ ու-
շազրութեամբ կը հաւա-
քէ զետինին բոլոր մնացած
հասկերը։ Փոքրիկ հաս-
կապէ խուրձ մը զոր ու-
րախ զուարթ կը տանի
իր մայրիկին։ Այդ հաս-
կերին հանուած ցորենին այխւրով յետոյ կը պ ատրաստեն
գեղեցիկ ճերմակ թիթ մը զոր ախորժով կ'ուտես։ Մար-
գրիտ ստուգիւ ժրաչան աղջիկ մըն է և շատ կը սիրուի
իր ծնողիկն։



Խօսակցութիւն. — Ո՞վ է Մարգրիտ. — Հունձքի եղանակին ի՞նչ
կ'ընէ անիկա. — Ուրե՞զ կը պտտի, ինչ՞զ կը հաւաքէ. — Մարգրիտ
որո՞ւ կը շտանի իր քաղած հասկերը. — Այդ հասկերէն ի՞նչ կը հա-
ննեն. — Ալիւրով ի՞նչ կը շինեն. — Ո՞վ կը հնձէ ցորենի հասկերը. —
Ինչ՞զ կը հնձէ. — Ցորենը հասկերէն ի՞նչպէս կը հանեն. — Է՞նչպէս
ալիւրի կը վերածեն. — Ալիւրով ի՞նչպէս հաց կը շինեն.

Հրահանգ 58. — Վերի հատուածին շեղագիր անունները օրի-
նակեցէ՛ք, իւրաքանչիւրին առջեւ նշանակելով եղակի կամ յոգ-
նակի ըլլալը,

Օրինակ. — Անտառապահին, եղակի. — Արտերը, րզնակի. եւե՛:

Հրահանգ 59. — Ուսուցչին թելապրութեամբ ուղղագրեցէ՛ք
մասեր վերի հատուածէն։

Հրահանգ 60. — Օրինակին պէս խօսքեր շինելով ըսէ՛ք թէ
ինչ կը դնեն հետեւեալ առարկաներուն մէջ։

Աղաման, դրամապանակ, գրադարան, կաղամար, ծխառուփ։

Օրինակ. — Աղամանին մէջ աղ կը դնեն, եւն։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԵՐԵՅՈՐ ՄԱՌԱԿԻ ԵՆԴ

Երբ մանկիկ մըն ենք նոր ելած ոտքի
Գայթելով ամէն մի քալափոխի:

Կը բռնենք գողակն

Չեռքը բարի մայրիկին:

Երբ քիչ մեծնանք, ծունկերն մեր կթոտ
Աւ կ'ուժաւորին, յայնժամ հոս ու հոդ

Կ'երթանք կայտուելէն

Մէկ քովիկէն մայրիկին:

Իսկ երբոր գառնանք չափահաս մեծ մարդ,

Ու քալենք ամուր քայլերով հանդարտ,

Կ'երկորենք գէսօրէն

Մեր բազուկը՝ մայրիկին:

Թարգմ. 6. Կ.

ՕՐ. Հ. Ս. ՊՐԵՍ

Հրահանգ 61. — Դրեցէք թէ ինչի անուններ են հետեւեալ-
ները.

Ոսկին, արծարը, պղինձը, անազը, զինզը, երկարը, լուսնոս-
կին, նիմելը, արոյրը, պողպատը, լիսպարը . . . անուններ են :

Կաղնին, սոսին, նոճին, բարժին, կաղամախին, եղեւինը,
մայրին, թղենին, կնձնին, մրտենին, սօսախը, ուռենին, թմբին, բե-
ւեկնին, դափնին . . . անուններ են :

Հրահանգ 62. — Վերի անունները յատուկ են թէ հասարակ,
թերանացի ըսէք.

Հրահանգ 63. — Դրեցէք թէ ինչ կը կոչուին.

Հալոց նախահայրը, առաջին մարդը, առաջին կինը, դրախ-
տին չորս գետերը, Ադամին առաջին որդին, Հալոց առաջին քիսն-
եայ բազառորը, Հայաստանի ամենաբարձր լեռը, Թուրքիոյ մայր-
քաղաքը, հայ գիրերը հնարողը :

Հրահանգ 64. — Այս անունները յատուկ են թէ հասարակ,
թերանացի ըսէք.

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԱՍԵՐԸ

Օր մը ճկոյթն ըստւ. — «Մատնե՛մատ, անօթի եմ, հա՛ց կ'ու զեմ», — «Ո՞ւրկէ ճարեմ», պատասխանեց մատնեմատը. — «Աստուած կուտայ», պատասխանեց երկարու չէնսիրտ միջնամատը. — «Հապա եթէ չտա՞յ», վրայ բերաւ ցուցահատը. — «Կը գողնանք». ըստւ հաստ ու կարճ բութը.

Աստուած զայս որ լսեց. զարկաւ ու բաժնեց բութ մատը միւս եղբայրներէն: Ատոր համար չորսը զատուեցան, բութը մինակ մնացած՝ կը ծառայէ այն միւս չորս մատներուն:

Խօսակցութիւն. — Օր մը ճկոյթն ի՞նչ ըստ մատնեմատին. — Մատնեմատն ի՞նչ պատասխան տուաւ — Միջնամատն ի՞նչ ըստւ. — Ցուցամա՞տը . . . — Բո՞ւթը . . . — Աստուած ի՞նչ ըրաւ բութին եւ ինչո՞ւ համար. — Ի՞նչ եղաւ հետեւանքը. — Գողութիւնը ներելիէ. — Ի՞նչ կ'ըլլայ հետեւանքը:

Հրահանգ 65. — Հետեւեալ եզակի անունները յոզնակիի վերածեցէք եւ զրեցէք օրինակին պէս:

Դպրոցին դուռը, տուփին կափարիլ, սուրին պատեանը, շիշին խիցը, ընկոյզին կեղեւը, զալին մորը:

Օրինակ. — Դպրոցներուն դուռները, եւն :

Հրահանգ 66. — Յետազայ անունները եզակիի վերածեցէք եւ զրեցէք օրինակին հետեւելով:

Հնոցներուն կրակները, յրհորներուն յուրերը, փերակներուն մեղրերը, ծովերուն ջնուկերը, ուկորներուն ծուծերը, ծաղիկներուն հիւրերը, մարմիններուն հոգիները.

Օրինակ. — Հնոցին կրակը, եւն:

Հրահանգ 67. — Օրինակեցէք հետեւեալ անունները, իւրաքանչիւրին քով դնելով յաջորդ ածականներէն յարմարաւորները:

Գօհի, կօշիկ, ֆէս, փողկապ, շապիկ, բամկոն, տափատ, վերակու, պարեզօս. լիակ :

Երկար, նեղ, կարսիր, մերմակ, նոր, հին, շայն, մեծ, սեւ :

Օրինակ. — Երկար գօհի, եւն :

ԴԱՅ. — ԴԵՐԱՆՈՒՆ

35. — Խօսքին մէջ երբեմն հարկ կ'ըլլայ միեւնոյն գոյականը քանի մը անգամ յիշել . օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է . բամպակը տաք երկիրներու մէջ կը մշակուի . բամպակով հագուստ կը շինեն :

Այս խօսքերուն մէջ բամպակ գոյականը չկրկնելու համար կրնանք նոյն խօսքը տարբեր կերպով ըսել . օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է որ տաք երկիրներու մէջ կը մշակուի և անով հագուստ կը շինեն :

Այստեղ որ, անով բառերը, ինչպէս կ'երեւի, բամպակ գոյականին տեղ դրուած են չկրկնելու համար :

36. — Այն բառերը՝ ընչ խօսքերու մէջ գոյականի մը տեղ դրուած են, դեռևսուն կը կոչուին :

Հարցարան. — | Խօսքին մէջ միեւնոյն գոյականը չկըրկնելու համար ի՞նչ ընել հարկ է. օրինակներ տուր էւ բացատրէ . — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի դերանուն,

Հրահանգ 68. — Հետեւեալ խօսքերը բաղդատելով իրարու հետ, որոշեցէ քթէ որ բառերը դերանուն են եւ որ անուններուն տեղ դրուած են :

Արեւը աղբիւրն է լոյսի եւ շերմութեան. երկրի վրայ կեանը կախում ունի արեւն. արեւին շնորհի կ'ապրին բոլոր կենդանի կակներն ու բոլուրը. հին ժողովուրդները կը պաշտէին արեւը :

Արեւը աղբիւրն է լոյսի եւ շերմութեան. երկրի վրայ կեանը կախում ունի անկէ. անոր շնորհի կ'ապրին բոլոր կենդանի կակներն ու բոլուրը. հին ժողովուրդները կը պաշտէին զայն :

Հրահանգ 69. — Գրեցէք թէ ինչի՞ անուններ են հետեւեալ ները:

Չուազեղը, խորտիկը, ապուրը, եղինձը, հարիսան, կարկան գակը, դդմանը, փարուրիկը . . . անուններ են :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԲԱՐԵ ԶԱԼՈՅՆ ՄԸ

Յովիաննեսի մայրը շատ տխուր էր: Անիկայ արցունիքն կարծրած աչքերը կը սրբեր: Յովիաննես ինք իրեն բառ. «Մայրիկը կ'երեւի
թէ կը մտածէ փոքրիկ
յրոց վրայ որ հիւանդ է.
պարտիմ զիմի միսթո
րել: Ան առեն Յովիան
նեսի իր դաստեցրակը առ
ներս և զայլ մայրիկին
ցուցելով՝ «Նայէ», ը-
սաւ, երկու բարենիշ ստացայ դպրոցը. գո՞հ ես»: Մայ-
րիկը՝ երջանիկ իր զաւկին բարի սիրտը տեսնելուն,
ժպտեցաւ անոր և զանի գրկեց:



Խօսակցութիւն. — Յովիաննեսի մայրն ի՞նչ վիճակ ունէր եւ
ի՞նչ կ'ընէր. — Յովիաննես ինք իրեն ի՞նչ ըսաւ. — Յովիաննես յետոյ
ի՞նչ ըրաւ. — Մայրիկն ի՞նչ ըրաւ Յովիաննեսի. — Ի՞նչ բան կ'ուրա-
խացնէ մեր ծնողը. — Ի՞նչ բան կը տրտմեցնէ զանոնք:

Հրահանգ 70. — Թերանացի որոշեցէք թէ վերի հատուածին
պարունակած շեղագիր բառերը անո՞ւն են թէ զերանուն:

Հրահանգ 71. — Աւսուցին թելազրութեամբ ուղղագրեցէք
մասեր վերի հատուածէն:

Հրահանգ 72. — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստորա-
գծելով դերանունները:

Մեղի այն մասուկին որ ծոյ է, անոր վախճանը գէշ կ'ըլլայ. —
Կը մանենա՞ս այն մարդը որուն հետ կը պտտէի. — Զեմ մանենա
զանի. — Զգուշացէ՛ք ամէկ, ան գէշ մարդ է. — Ի՞նչ եղաւ շունը զոր
ունէիր. — Այս տղան բարի է, ասու հետեւեցէ՛ք, միւսը յաւ է: Է

Հրահանգ 73. — Գրեցէք թէ ինչի՞ անուններ են հետեւեալները,
Վարդը, շուշանը, ամրուլը, մանշակը, յասմիկը, եղբւամին,
ճարդիսը, անմեռուկը, շահնշամը, կակալը, ձնձաղիկը . . . ա-
նուններ են:

ԴԱՍ. — ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

37. — Մարդ ինք իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ կ'ըսէ ես. օրինակ՝ ես ուրախ եմ:

Դիմացինանձին խօսելու ատեն, անոր անունին տեղ կ'ըսէ դուն. օրինակ՝ դուն ուրախ ես:

Ուրիշ անձի մը վրայ խօսելու ատեն անոր անունին տեղ կ'ըսէ ան. օրինակ՝ ան ուրախ է:

38. — Այս գերանունները որ անձերու անուններուն տեղ կը դրուին. կը կոչուին անձնական դերանուն:

39. — Անձնական գերանունները երեք դէմք ունին.

Առաջին դէմքի գերանուններ են ես, մենի:

Երկրորդ դէմքի գերանուններ են դուն, դուի:

Երրորդ դէմքի գերանուններ են ան, անիկանին, անոնի, իրենի:

Հարցարան. — Մարդ ինք իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ ի՞նչ կ'ըսէ. — Դիմացի անձին ի՞նչ կ'ըսէ. — Ուրիշ անձի և ի՞նչ կ'ըսէ. օրինակներ տուր. — Ուրեմն եօ, դուն, ան ի՞նչ են. — Ինչ կը կոչուին անձերու անուններուն տեղ զրուած գերանունները. — Անձնական գերանունները բանիք դէմք ունին. — Որո՞նք են երկրորդ դէմքինները. — Որո՞նք են երրորդ դէմքինները. — Որո՞նք են երրորդ դէմքինները:

Հարհանգ 74. — Օրինակեցէք հետեւեալ խօսքերը, ստորագծելով անձնական գերանունները:

Ես երկու մատիս ունիմ, դուն յանի՞ հաս ունիս. — Մենի գիտպիսի երթանի, դուի աշ պիտի երթա՞. — Ան յանցանի զործեց, ես պատուեցայ, դուն աշ զուարձացար. — Մենի առաջին կարգի աշակերտ ենի, դուի երկրորդ կարգի, անոնի երրորդ կարգի. — Հայրս շատ բարի է ինիս միայն կ'աշխատի եւ կը հոգայ բոլոր ընտանիքը, ես դեռ դպրոցի երթան:

Հարհանգ 75. — Վերի հրահանգին անձնական գերանուններուն ինչ դէմք ըլլալը որոշեցէք քերանացի:

ԱՐՏՍԱՍԱՆՈՒԹԻՒՆ — ՎԱՐԴԱՄԱԲՈՅՔ ՇՊՈԾ

— «Ուրկէ կուգայ անուշաբոյք
 Հոտը զոր շուրջըդ կը սըփռես,
 Հսէ՛ ինձի, ի՞նչ ես, քո՛յր»:
 Հարցուց ծծմօրն իր քով ինկած ծզօտի մը :
 — «Ես խոտ մըն եմ անշուք տեսքով,
 Բառաւ ծզօտն, այլ քիչ մ'ատեն
 Բընակեցայ վարդին քով»:
 Լաւ ընկերն ալ վարդ մ'է տղա՛ք, որմէ կ'օգտուիք,
 Թէ լաւ ընկեր ունիք մեր մօտն ու քովիկ :
 Թբքմ. թ. 9.

Խօսակցութիւն. — Արտի ծծմօրին քով ի՞նչ ինկած էր. — Եզօտն ի՞նչ կը բուրէր. — Ի՞նչ հարցուց ծծմօրը՝ ծզօտին. — Եզօտն Ի՞նչ պատասխանեց. — Լաւ ընկերն ինչի՞ կը նմանի. — Ի՞նչ օգուտ կը քաղէք լաւ ընկերներ ունենալով,

Հրահանգ 76. — [Հետեւեալ անունները յարմարութեան համեմատ օրինակին պէս իրարու միացուցէք եւ զրեցէք:

Արօր, սուր, աղեղ, կացին, ցրիան, հրացան, թնդանօթ, կօշիկ, ժամացոյց:

Երախակալ, Աես, Խոնի, բլքակ, Աերբան, ծորակ, սլաք, ոռումք, կոր:

Օրինակ — Արօրին խոփը, եւն,

Հրահանգ 77. — Օրինակեցէք հետեւեալ խօսքերը.

Ես առողջ եմ	Մենի առողջ ենի
Դուն առողջ ես	Դուն առողջ եմ
Ան առողջ է	Անոնի առողջ են.

Հրահանգ 78. — Վերի խօսքերուն պէս վեց ճեւերով բերաց նացի ըսէք հետեւեալ խօսքերը.

Ես խաջ եմ . . . Ես մանուկ եմ . . . Ես զուարք եմ . . . :

ԴԱՅ. — ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

40. — Դերանուններն ալ անուններուն պէս ունին
եղակի և յոգնակի, ինչպէս նաև հոլովում։
41. — Անձնական դերանունները կը հոլովուին հե-
տեւեալ կերպով։

Ա. Դ Ե Մ Ք

Եզակի	Յոգնակի
Ուղղական	Ես
Հայցական	Զիս
Սեռական	Իմ
Տրական	Ինձի
Բացառական	Ինձմէ
Գործիական	Ինձմով

Բ. Դ Ե Մ Ք

Եզակի	Յոգնակի
Ուղղական	Դուն
Հայցական	Քեզ
Սեռական	Քու
Տրական	Քեզի
Բացառական	Քեզմէ
Գործիական	Քեզմով

Գ. Դ Ե Մ Ք

Եզակի	Յոգնակի	Եզակի	Յոգնակի
Ուղղ.	Ինք	Իրենք	Ան, անիկա
Հայց.	Զինք	Զիրենք	Զանի, զանիկա
Սեռ.	Իր	Իրենց	Անոր
Տրակ.	Իրեն	Իրենց	Անոր
Բաց.	Իրմէ	Իրենցմէ	Անկէ
Գործ.	Իրմով	Իրենցմով	Անով

Հարցարան. — Դերանուններն ալ անուններու պէս թիւ եւ հոլով ունի՞ն. — Անձնական դերանուններն ի՞նչպէս կը հոլովուին. — Հոլովէ՛ ես դերանունը. — Հոլովէ՛ դուն դերանունը. — Հոլովէ՛ ի՛շ գերանունը. — Հոլովէ՛ ան, անիկա դերանունը.

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա. Գ. ԶԻԿՆ. ՈՒ Թ. Շ. ՉԵՆԻԿԸ

— «Եկո՛ւր ինծի, թռչնի՛կ սիրուն,
Տե՛ս վանդակը սա զարդարուն,
Եւ պտուղներն ու ցողաթուրմ
Ծաղիկները զոր եւ առառուն

Քեզի համար քաղեցի» :

— «Ես կ'ապրիմ գոհ ու կ'ուզեմ
միշտ

Թռչիլ լեռ, սար ազատ անվիշտ,
Իմ խեղճ բունիկս է լաւագոյն
Քան յու վանդակդ այդ շողջողուն,

Պղտի՛կ աղջիկ խելացի» :

ԹՐԱՄ. 6. Գ.

ՏԸ Վ. ՈՒԽԱԼ

ԽօՍԱԿցՈՒՔԻՆ. — Ի՞նչ լաւ աղջիկը թռչնիկին. — Ի՞նչ կը
պահին վանդակի մէջ. — Ի՞նչ պատախանեց թռչնիկը. — Թռչնիկին
պատախանը իրաւացի՞ էր թէ ոչ.

ՀՐԱԽԱՑՈՒՑ 79. — Վերի ոտանաւորին շեղագիր դերանունները
ճը անուններուն տեղ դրուած են, որոշեցէ՞ ք բերանացի:

ՀՐԱԽԱՑՈՒՑ 80. — Յետազայ խօսքերուն պականները լրացուցէ՞
պէտք եղած անուններով.

Դրավաճառը . . . կը ծախէ. — Ածխավաճառը . . . կը ծախէ.
— Նպարավաճառը . . . կը ծախէ. — Վաճառականը . . . կը ծախէ.
— Մրգավաճառը . . . կը ծախէ. — Հացավաճառը . . . կը ծախէ. —
Հանդերձավաճառը . . . կը ծախէ:

ՀՐԱԽԱՑՈՒՑ 81. — Հետեւեալ անունները իրարու քով դրէ՞
յարմարութեան համեմատ, օրինակին պէս եւ զրեցէք:

Մզկիր, աշտարակ, լեռ, տուն, սենեակ :

Կատար, գմրէր, տանիի, առաստաղ, զագար :

Օրինակ. — Մզկիրին գմրէրը, եւն :

ՀՐԱԽԱՑՈՒՑ 82. — Հետեւեալ խօսքերուն անձնական դերա-
նունները եւ անոնց թիւերն ու դէմքերը որոշեցէք բերանացի:

Ես տեսայ, դուն տեսար, ան տեսաւ. — Իմ տունս, ձեր տունը,
իր տունը — Քեզի կ'ըսեմ, անոնց կ'ըսեմ, ինձի ըսէ. — Իրսէ առի,
ձեզսէ առի, անոր տուի. — Զիս քնի տուր, ձեզ ճանցայ, զիմի ճանց-
այ. — Այս գործը միայն ինձմով, մեզմով չի՞շտանար :



ԴԱՍ. — ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

42. — Այս ածականները որոնք իրենց քովի գոյականին որպիսութիւնը կամ աղէկ գէշ մէկ յատկութիւնը կը ցուցնեն կը կոչուին որակական ածական . օրինակ Սեւ կատու . պարկեշ աղջիկ, են :

Այստեղ սեւ, պարկեշ ածականները կատու և աղջիկ գոյականներուն որպիսութիւնն ու յատկութիւնը կը ցուցնեն . հետեւաբար որակական ածական են :

43. — Որակական ածականը գտնելու համար գոյականին վրայ պէսք է ընել ի՞նչպիսի հարցումը . օրինակ Ի՞նչպիսի կատու, — սե :
Ի՞նչպիսի աղջիկ, — պարկեշտ :

Հարցարան. — Ո՞ր ածականներուն կ'ըսուի որակական ածական օրինակներ տուր եւ բացատրէ — Որակական ածականը զբանելու ինձամար ի՞նչ հարցում պէտք է լնել . օրինակներով բացատրէ

Հարհանգ 83 — Օրինակեցէ՛ք հետեւեալ որակական ածականները, խրաբանչիրին առջեւ զբելով աղջիկ թէ գէշ յատկութիւն ցուցնելը .

Ծոյլ, աշխատասեր, բարի, յար, սգեղ, գեղեցիկ, աղսոս, նեյր, հնազանդ, ըմբուս, յիւար, իմասուն, անշնորհ, զնորհալի, ադար, անիրաւ, ուշիմ, ապուշ, անկեղծ, կեղծաւոր, մրիւ, լուսաւ խղցր, դառն, յաց, սկար :

Օրինակլ. — Ծոյլ, գէշ յատկութիւն կը ցուցնէ,

Աշխատասեր, աղէկ յատկութիւն կը ցուցնէ :

Հարհանգ 84. — Օրինակեցէ՛ք հետեւեալ բառերը, ստորագծելով որակական ածականները .

Յամառ սղայ, շողողուն ադամանդ, պայծառ արեւ, խորով ծով, կլոր դէմֆ, փառաւոր պալատ, ողորմած Աստուած, դաշտ մագեսին, խիս անտառ, ընդարձակ դաշտ, համով կերակուր, դանդեղ, սրբարաց ձի, տամ յուր, Յովսկի գեղեցիկ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՊՏԾՈՅՑ ՄԸ

Երէկ երկար պտոյտ մը կատարեցինք մօտակայ անտառին մէջ, ծաղիկ քաղելու համար։ Օղը պայծառ և հաճելի էր։ Ասուշաբոյր և մեղմիկ զեփիւռ մը կ'օրոք ծառերուն խիտ ձիւղերը, որոնց մէջէն առյգ շիկահաւը կ'երգէր գուարթօրէն։ Քոյրս կապեց մանիշակի սքանչելի փունջ մը, զոր ինք շատ կը սիրէ։ Ես հաւաքեցի երիցուկներ, հոտաւէտ սմբուլներ և որիշ գունագեղ ծաղիկներ։



Խռահանգ 85. — Ի՞նչ է անտառը. — Անտառի մէջ պտոյտ կատարած էր. — Պատմեցէր ձեր կատարած մէկ պտոյտը — ի՞նչ թոշուներ կը ճանինար. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք. — Ի՞նչ ծաղիկներ կը ճանինար. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք։

Հռահանգ 86. — Օրինակեցէ՛ ք վերի հատուածը, ստորագծեց որպ որպակական ածականները։

Հռահանգ 86. — Ուսուցչին թելադրութեամբը ուղղագրեցէ քասեր վերի հատուածէն։

Հռահանգ 87. — Ըսէ՛ ք թէ ի՞նչ կը կոչուի։
Այն որ երես կ'ածիկ, այն որ ոյխար կ'արածէ, այն որ ուրիշ մեռու վրայ կ'ըշիկ, այն որ զենէ կը կրէ, այն որ մարդ կը կողոպտէ։

Հռահանգ 88. — Օրինակեցէ՛ ք հետեւեալ խօսքերը։
Ես յազ եղայ Մենի յազ եղանի
Դուն յազ եղար Դունի յազ եղանի
Ան յազ եղաւ Անոնի յազ եղանի

Հռահանգ 89. — Վերի օրինակին պէս վեց ծեւերով ըսէ՛ ք ըերանացի հետեւեալ խօսքերը։
Ես մանուկ եղայ, ես զուար եղայ, ես շխուր եղայ։

ԴԱՅ. — ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

44.—Ածականներ ալ կան որ իրենց քովի գոյականին քանի՛ հատ ըլլալը կը ցուցնեն և կը կոչուի թուական ածական. օրինակ՝

Երկու ձի, տար խնձոր, ևն.

Այս բառերուն մէջ երկու, տար թուական ածական են որովհետեւ ձիուն և խնձորին քանի՛ հատ ըլլալը կը ցուցնեն:

45.—Մէկէն սկսեալ բոլոր թիւերը թուական ածական են:

46.—Թուական ածական են նաև այն բառերը որոնք գոյականին քաներորդ ըլլալը կը ցուցնեն. օրինակ՝

Երկրորդ կարգ. չորրորդ աշակերտ, ևն:

Այս բառերուն մէջ երկրորդ, չորրորդ թուական ածական են, զի կարգին և աշակերտին քաներորդ ըլլացոյց կուտան:

47.—Թուական ածականները կ'որոշուին գոյականին վրայ ընելով խնի՞ և խաներորդ հարցումները:

Հարցարան — Ո՞ր ածականները թուական ածական կը կրուին. օրինակներով բացատրէ. — Որո՞նք են թուական ածականներ. — Ինու ուրիշ ի՞նչ տեսակ բառեր թուական ածական են. օր նաև կուտան պատճեն բառարձիք. — Ի՞նչ հարցումներով կ'որոշուին թուականները. օրինակներ տուր.

Հարհանգ 90. — Հետեւեալ խօսքերու շեղագիր ածականներուն որակական կամ թուական ըլլալը որոշեցէք, պէտք եղ հարցումներով.

Ես եթից խօսու նարինց ունիմ — Մեր կառը կը խաշեմ և կու հուժեու երկվարևեր ջիսուս տասներկու հաւատարիմ շակերտներ ուներ — Մեր բաղին մէջ կան երեք հոյական տուներ.

Հարհանգ 91. — Հետեւեալ խօսքերը լրացուցէք յարմար բակական ածականներով.

Առիւծը . . . կ. — Երկարը . . . կ. — Շուշանը . . . կ. — պակին կ . . . կ. — Հորը . . . կ. — Դանակը . . . կ. — Շունը . . .

Օրինակ. — Առիւծը հօր կ:

Digitised by A.R.A.R. @

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԴՊՐՈՑԸ

Մեր դպրոցին մէջ կան հարիւր քսան աշակերտներ : Ունինք մէկ տնօրէն և ինը ուսուցիչ : Աշակերտները բաժնուած են եօթը կարգերու . ես երկրորդ կարգին չորրորդ աշակերտն եմ : Մեր կարգին առաջին աշակերտն է Զարեհ զոր շատ կը սիրեմ : Այս տարի քերականութեան սկսանք . ես կը կարգամ աշխարհաբարի քերականութեան առաջին գիրքը , մեծ եղբայրս Վահանը որ երրորդ կարգէն է . կը կարգայ քերականութեան երկրորդ գիրքը . հօրեղբորորդիս Տիգրանը որ հինգերորդ կարգէն է . կը կարգայ քերականութեան երրորդ գիրքը : Երէկ , ութ նոր աշակերտներ ալ եկան մեր դպրոցը :

Հրահանգ 92. — Օրինակեցէ՞ք վերի հատուածը , ստորագծելով թուական ածականները :

Հրահանգ 93. — Հետեւեալ անուններուն քով դրէք յարմաք որակականները՝ վարի ածականներէն , եւ զրեցէ՞ք օրինակին պէս :

Գինի , ձիւն , մեղան , ոսկի , երկինք , մոխիր , խոտ , ածուխ :

Դեղին , գորշ , մերմակ , մանիշակագոյն , սեւ , կարմիր , կանանչ կապոյշ :

Օրինակ. — Կարմիր գինի , եւն :

Հրահանգ 94. — Հետեւեալ անունները յարմաքութեան համեմատ իրարու քով դրէք եւ զրեցէ՞ք օրինակին պէս :

Ծեփիչ , շեփոր , դրօշակ , աղօրիչ , ցնցուղ , մոկան , զաւազան :

Պատիզպան , վարդապետ , զինուոր , զիշերապահ , շաղացպան , որմնադիր , փողահար :

Օրինակ. — Որմնադիրին ծեփիչը , եւն :

Հրահանգ 95. — Վերի հրահանգը բերանացի կրկնեցէք , յօդերը զեղչելով :

Օրինակ. — Որմնադիրի ծեփիչ , եւն :

ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ

48. — Կան քանի մը ածականներ ալ որոնք իրենց
քովի գոյակունը ցուցնելով որոշելու կը ծառայեն և կը
կոչուին ցուցական ածական. օրինակ՝

Այս մարդը, այն տունը, են:

Այս բառերուն մէջ այս, այն ցուցական ածական
են, զի կը ցուցնեն թէ ո՞ր մարդը կամ ո՞ր տունն է ո-
րուն վրայ կը խօսինք:

49. — Գլխաւոր ցուցական ածականներն են այս,
այդ, այն:

Հարցարան. — Դ՞ր ածականները ցուցական կը կոչուին. օրի-
նակներով բացատրէ. — Որո՞նք են զլխաւոր ցուցական ածականները.

Հրահանգ 96. — Օրինակեցէ՛ք հետեւեալ բառերը, օրինակին
պէս իւրաքանչիւր գոյականի քով կրկնելով այս, այդ, այն ցու-
ցականները.

Այս կատիճը, այս կողովը, այս գուղպան, այս վողոցը, այս
օրիուղը, այս մատանին, այս պսակը:

Օրինակ. — Այս կատիճը, այդ կատիճը, այն կատիճը, եւն:

Հրահանգ 97. — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, յարմար
թուական ածականներով լրացնելով պականները:

Մենի ունինք . . . այներ, . . . ականջներ, . . . բերան, . . .
ֆիք . . . ձեռներ, եւ . . . ոսեր. — Մեր ձեռներուն վրայ կան . . .
ժամանք. — Շարաքը . . . օր հ, ամիսը . . . օր հ, սարին . . . շա-
քար հ, սարին . . . ամիս հ. — Տարին . . . եղանակ ունի, գարուն
ամառ, աշուն, ձմեռ. — Տարուան առաջին ամիսն է Յունվարը, . . .
ամիսն է Փետրվարը, . . . ամիսն է Մարտը, . . . ամիսն է Ապրիլը,
. . . ամիսն է Հնկանմբերը:

Հրահանգ 98. — Հետեւեալ անուններուն քով դրէք եւ զրե-
ցէք յարմար որակականները վարի ածականներէն:

Մեղր, խացախ, սոխ, պղպեղ, բոյն, բանիր, կերակուր:

Կծու, լեղի, բբու, աղի, անուշ, բարկ, անջի:

Օրինակ. — Անուշ մեղր, եւն:

Հրահանգ 99. — Վերի ածականներուն քով դրէք ուրիշ յար-
մար մէյմէկ գոյականներէ:

Օրինակ. — Կծու սխոր, եւն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՆՅՈՒՆՉԸ

Միհրանիկ խածաւ մի նարինջ աղւոր .
«Օ՛, գոչեց իսկոյն, զայրալից, սըրտ-
նեղ,

Խնչքան լեղի է. մինչդեռ շատ համեղ
կը կարծեն մարդիկ. ասի իրաւ որ

ձաշակուելիք պտուղ չէ» :

«Կը սխալիս, բաւ, հայրիկն անդիէն,

Վերցուր անգամ մը նուրբ կեղեւն աղոր

Եւ պիտի գտնես մէջը մեղրածոր,

Ու շուտով պիտի հասկնաս այն ատեն

Թէ ի՞նչ համեղ նարինջ է» :

Մի՛ զատէք բան մը արտաքին տեսքէն :

Թրգմ. Յ. Գ.

Հրահանգ 100. — Հետեւեալ խօսքերուն մէջի ցուցական
ածականները որոշեցէք բերանացի:

Այն գետը ծանծաղ է. — Ճանցա՞ր այս տղան — Ես պիտի գնեն
այդ խաղալին. — Այս սիրուն պուպիրիկը որո՞ւնն է — Ա՞յս զիրքը կ'ու-
զէք քե այն զիրքը — Դուք այդ ծոյլ տղալին մի՛ նայի. — Այս աղջկան
անունն է Ասրինէ, այդ աղջկան անունն է Զարուհի, այն աղջկան
անունն է Նուարդ :

Հրահանգ 101. — Ուսուցին թելաղրութեամբ ուղղագրեցէք
մասեր, վերի ոտանաւորէն:

Հրահանգ 102. — Օրինակեցէք քնիտենալ անունները,
որոշելով թէ ինչի՞ անուն են անոնք:

Օղը, մատանին, ապարանչանը, մանեակը . . . անուններ են :

Հրահանգ 103. — Օրինակեցէք քնիտենալ խօսքերը:

Ես զուարք պիտի ըլլամ Մենի զուարք պիտի ըլլամ

Դուն զուարք պիտի ըլլաս Դուք զուարք պիտի ըլլաֆ

Ան զուարք պիտի ըլլայ Անոնի զուարք պիտի ըլլան

Հրահանգ 104. — Վերի օրինակին պէս վեց ծեւով բերանացի

ըսէք յետազայ խօսքերը:



Դ.Ո. — ԱՆՈՐՈՇ ԱԾԱԿԱՆ

50. — Կարգ մը ածականներ ալ իրենց քովի գոյականը անորոշ կը թողուն և կը կոչուին անորոշ ածական օրինակ՝

Կառք մը, միւս մարդը, ուրիշ գիրք :

Այս բառերուն մէջ մը, միւս, ուրիշ անորոշ ածական են, որովհետեւ ո՞ր կառիք, ո՞ր մարդը, ո՞ր գիրք լինելը չեն կրնար որոշել :

51. — Գլխաւոր անորոշ ածականներ են ամեն, բոլոր, մը, ուրիշ, միւս, բանի մը, որ, ինչ, որեւէ, նոյն իւրաքանչիւր են :

Հարցարան. — Ո՞ր ածականները անորոշ կը կոչուին. օրինակներ տուր եւ բացատրէ. — Որո՞նք են զիսաւոր անորոշ ածականները:

Հասկանգ 105. — Օրինակեց՛ք յետազայ խօսքերը, սոսրա զծելով անոռոշ ածականները:

Հիւր մը եկաւ — Ամեն բոցուն բոյն ունի. — Ի՞նչ կերակուր և կ'ուզես. պատրաստ է. — Ճյու տեսրակը իսկն է. միւս տեսրակը Զարեհին է. եւ ուրիշ տեսրակ յունիմ — Ո՞ր տունը կը բնակիի. — Բոյս խաղաքը ոսիի ելաւ. — Ես բանի մը գրիչ ունիմ — Սպասեցինի բայց ունի մարդ չեկաւ. — Իւրաքանչիւր աշակերտ կատարելու է իր պատրքը — Երկ տարօրինակ կենդանի մը տեսայ նոյն կենդանին :

Հասկանգ 106. — Հետեւեալ անուններով խօսքեր կազմեցէ օրինակին պէս.

Չանգակ եւ լեզուակ, բանալի եւ ծակ, նաւ եւ դեկ, մակ եւ բիակ, կառի եւ անիւ, դաշնակ եւ փոն :

Օրինակ. — Չանգակը լեզուակ ունի, եւն:

Հասկանգ 107. — Օրինակեց՛ք յետազայ ածական-գոյականները, կէտերուն տեղ դնելով ուրիշ յարմար գոյականներ.

Կյոր լուսին	Կյոր սեղան
Քառակուսի սեղան	Քառակուսի . . .
Բարձր ծառ	Բարձր . . .
Ցած տուն	Ցած . . .
Խորունկ ծով	Խորունկ . . .
Ծանծաղ գետ	Ծանծաղ . . .
Տափ քել	Տափ . . .

ԸՆԹԵՐՑՈՒՄ.—ԱՆՁՐԵՒՈՅ ՕՐ ՄԸ

Զարմինէ փողոցին մէջ տեղատարափ անձրեւի բռնուելով՝ հովանոցը բացաւ՝ ինքզինք անձրեւէն պահպանելու համար։ Քիչ մը անդին տեսաւ իրենց գրացիին աղջիկը որ առանց հովանոցի՝ անձրեւին տակ կը թրջէր։ Անմիջապէս քովը գընաց և թեւն անոր թեւին անցընելով՝ զանի եւս պատռպարեց իր հովանոցին տակ և երկուքը միասին շարունակեցին իրենց ճամբան։



Զարմինէ ուրիշներու վիճակին հոգածու՝ խիստ բարեսիրտ աղջիկ մըն է, անոր համար՝ ձեռքէ չի փախցըներ ամէնէն պղտիկ առիթն իսկ՝ ուրիշներուն օգնելու։

Խօսակցութիւն. — Ի՞նչ պատահեցաւ Զարմինէի — Զո՞վ տեսաւ քիչ մը անդին — Ի՞նչ օգնութիւն ըրաւ զրացիին աղջկան։ — Զարմինէ ի՞նչպիսի աղջիկ մըն է։ — Պղտիկ բարիքները կամ օգնութիւններն ալ արժէք ունին։ — Ի՞նչպէս կարելի է սովորիլ առարինութեան։

Հրահանգ 108. — Ուսուցին թելադրութեամբ ուղղագրեցէք մասեր վերի հատուածէն։

Հրահանգ 109. — Օրինակեցէ՛ք յետագայ ածական զոյականները, կէտերուն տեղ դնելով ուրիշ յարմար ածականներ։

Դիւրաբեկկ ապակի.	Թափանցիկ ապակի
Պայծառ լոյս	• լոյս
Ընտանի կենդանի	• կենդանի
Ոսկեզօծ շղթայ	• շղթայ
Սպիտակ շուշան	• շուշան
Ցից ապառաժ	• ապառաժ

Հրահանգ 110. - Հսէք թէ ի՞նչ կը կոչուի։

Այն որ բամպակ կը գգէ, այն որ դուռ կը պահպանէ, այն աղջիկը որ ծառայութիւն կ'ընէ, այն որ պատ կը շինէ, այն որ «ար կը կոփէ, այն որ դեղ կը պատրասէ, այն որ կ'եփէ։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԾԱՎԱԿԱՆԵՐՈՒՆ ՔԱԽՆԸ

Ծաղիկներն ուր գընացին :
 — Լուռ՝ կը նսջեն հողին տակ ,
 Զիւն ի բուն ծածկըւած
 Զիւն վերմակով բսպիտակ :
 Կուգայ արեւն գարնային
 Իր շողերով կենդանի ,
 Եւ ձմեռուան ցուրտին հետ
 Զիւն վերմակը կը տանի :
 Ելէք , տղա՛ք , նոյեցէ՛ք
 Բուն-ծաղիկներն կ'արթննան ,
 Դուրս կը հանեն գլուխնին
 Եւ աչու կնին կը բանան :

ԼՈՒՍԱԲԵՐ

Հրահանգ 111. — Օրինակեցէ՛ք հետեւեալ իօսպերը , ստորագծելով զերանուները :

Ես դասերս գիշեալ Վահրամ լզիցաւ , անիկա պիսի պատժուի . — Վարդն ու շուշանը ծաղիկներ են որ անուշ կը բուրեն . — Ես երկու խաղաշին առի , որո՞ւն կը հաւելիս դուն — Ես ասոր կը հաւելիս , միւսը գէշ և — Այս տղան որ կ'աշխատի , կը լառացդիմ . — Ես շաբար ունիմ , դուք պատկերներ ունիմ , ես ձեզի շաբար տամ , դուք ինձի պատկեր տուիք — Ինչ ծոյլ կեցաւ , մենի աշխատեցամի . — Ստախու մարդը ատելի և , անոր մի՛ հաւատամ :

Հրահանգ 112. — Օրինակեցէ՛ք յետագայ բառերը , ստորագծելով ած ականները :

Քաջ Վարդան , տաք գունդ , խահանայ մը , Գրիգոր Լուսաւորիչ , Լեւոն Եղբորդ , անցուք Կայէն , առաջին զօրավար , Մեծն Ներսէս , Արա Գեղեցիկ , այս հրացանը , դժբախտ Հայաստան , ամէն ազգ , պղտու Եփրամ , Երանակէ դրախտ , այդ Երկիրը , Ղեռնոց Զելյուն , միւս վարդապետը , Հայկ դիւցազն , այս դրօշակը , ուրիշ խաղափներ :

Հրահանգ 113. — Վերի հրահանգին ած ականներուն եւ գոյականներուն տեսակները որոշեցէ՛ք բերանացի :

ԸՆԹԵՐՑՈՒՄ — ՄՈՒԿՆ ՈՒ ԶԻՆ

Օր մը յաղթակազմ ձին պատահեցաւ մուկին և սկսաւ զանի ծաղրել .— «Ի՞նչ փոքրիկ և ողորմելի կենդանի ես գուն, ո՞չ մէկ բանի չես ծառայեր» .— «Եկուր վազե՞նք միասին ըստ մուկը, և պիտի տեսնես թէ ես քեզմէ առաջ պիտի անցնիմ» : Զին համաձայնեցաւ :

Հազիւ թէ ձին տեղէն շարժեցաւ, մուկը ցատքեց անոր վրայ և փակաւ պոչին: Երրոր որոշուած տեղը հասան, մուկը վար ցատքեց և ձիուն առջեւ վազելով գոռաց .— «Ո՞ւր էիր, այս քանի՛ ժամ է՝ քեզ կ'սպասեմ կոր» : Զին մնաց շուարած . . . :

Խօսակցութիւն. — Օր մը ձին որո՞ւ պատահեցաւ .— Զին ի՞նչ ըսելով ծաղրեց մուկը .— Մուկը ի՞նչ առաջարկութիւն լրաւ ծիուն .— Զին համաձայնեցա՞ւ .— Ի՞նչ խորամանկութիւն գործադրեց մուկը ծիուն հետ վազելու համար .— Երբ որոշուած տեղը հասան, ի՞նչ պատահեցաւ .— Մուկը ի՞նչ ըսելով յոխորս աց .— Զին ի՞նչ ըրաւ .— Պէտք է արհամարհնել կամ ծաղրել տկարները .

Հրահանգ 114. .— 111րդ հրահանգին գոյակոնները օրինակեցէք:

Հրահանգ 115. .— Նոյն գոյականներուն եզակի կամ յոգնակի ըլլալը որոշեցէք եւ ոտքերը ցոյց տուէք բերանացի:

Հրահանգ 116. .— Նոյն հրահանգին անձնական դերանունները որոշեցէք բերանացի:

Հրահանգ 117. .— Օրինակեցէ՛ք յետազայ ածական գոյականները, կէտերուն տեղ դնելով ուրիշ յարմար գոյականներ:

Սուր ասեղ	Սուր Ախզակ
Երկար թել	Երկար . . .
Կարճ գաւազան	Կարճ . . .
Լայն ճամբար	Լայն . . .
Նեղ դուռ	Նեղ . . .
Կարծր խար	Կարծր . . .
Կակուդ մուժ	Կակուդ . . .
Բարակ գրիչ	Բարակ . . .
Հաստ գերան	Հաստ . . .

ԴԱՎ. — ԲԱՅ

52. — Երբոր անձի մը, կենդանիի մը կամ իրի մը
ի՞նչ ընկուն կամ ի՞նչ ըլլալուն վրայ, բան մը ըսել ու-
զենք, հարկ է որ կարեւոր բառ մը դնենք անոր անու-
զինք. օրինակ՝ առնենք Տիրան, շուն և շուշան գո-
յականները և անոնց վրայ մէյմէկ բան ըսենք.

Տիրան կը քնանայ. — Շունը կը հաչէ. — Շուշանը
թոռմեցաւ:

Այս խօսքերուն մէջ կը մնանայ, կը հաչէ, քոռ-
մեցաւ բառերը Տիրանին, շունին, և շուշանին ի՞նչ ընել
կամ ըլլալը կը ցուցնեն:

53. — Այս բառերը որ բան մը լնել կամ ըլլալ կը
ցուցնեն, բայ կը կոչուին:

Վերի խօսքերուն մէջ կը մնանայ, կը հաչէ, քոռմե-
ցաւ՝ բայ են:

Հարցարան. — Երբոր ա՞ծի մը, կենդանիի մը կամ իրի մը
վրայ բան մը ըսել ուզենք, ի՞նչ ընել հարկ է. օրինակներ տուր եւ
բացատրէ. — Ի՞նչ է բայը!

Հարհանգ 118. — Օրինակեցէք յետագայ խօսքերը, սպո-
րագծելով պարունակած բայերը:

Այժը կը տեսեն, ականջը կը լսէ, միթը կը հոտուէ, ակուակ
կը ծաւեկ, ձեռլը կը շօշափէ:

Թոյունը կը բոլի, ձուկը կը լողայ, օձը կը սողայ, գորը
կ'սոսուսէ, մարդը կը բալէ:

Զուրը կը հոսի, հովը կը վյէ, անձեւը կը տեղայ.

ահանգ 119. — Հետեւեալ անձերուս, կենդանիներուն
եւ իրերուն վրայ մէյմէկ բան ըսէք, պէտք եղած բայերը զնելով
անոնց քով:

Երախան, խախանան, բագաւորը. — Էշը, մեղուն, շունը. —
Խարտոցը, գրիլը, ասեղը:

Օրինակ. — Երախան կույայ, եւն:

Հարհանգ 120 — Հետեւեալ անուններով խօսքեր կազմեցէք
եւ գրեցէք օրինակին պէս:

Լեզու եւ բերան, մեղր եւ փերակ, զինի եւ տակառ, մեղան
եւ կաղամար, ձի եւ ահոն, ոյխարևեր եւ փարախ:

Օրինակ. — Լեզուն բերանին մէջ է, եւն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՊԱՐՏԻԶՊԱՆԸ

Մարտ ամսուան մէջ պարտիզպանը շատ զբաղած կ'ըլլայ: Բահով կը փորէ իր պարաեզին հողը, տրմուղով կը հաւասարեցնէ զայն, յետոյ ածուներու կը բաժնէ և սերմերը կը ցանէ: Ան կը տնկէ սոխ, կաղամբ, վարունգ, լոլիկ, գետնախնձոր և ուրիշ բաներ: Աւելի վերջը՝ կը մաքրէ ածուները գէշ խոտերէն որոնք կ'արգի.

Են բանջարեղէններուն ածումը: Ամառը և աշունին կը քաղէ իր բերքերը և զանոնք չուկան կը տանի, կը ծախէ: Պարտիզպանը կ'ապրի իր արդար վաստակովը:

Խօսակցութիւն. — Պարտիզպանը ե՞րբ կը սկսի իր աշխատութիւններուն — Հսէ՛ք թէ ի՞նչ են պարտիզպանին վվիաւոր աշխատութիւնները. — Ի՞նչ զործիքներ կ'ունենայ պարտիզպանը եւ ի՞նչ բաներու կը զործածէ զանոնք — Ի՞նչ բանջարեղէններ կը ճանչնաք. — Ե՞րբ կը բաղէ պարտիզպանն իր բերքերը.

Հրահանգ 121. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, ստորագծելով բայերը:

Հրահանգ 122. — Յետազայ բայերէն յարմարներով լրացուցէ՛ք վարի խօսքերը:

Կը ծախէ, կ'արածէ, կը կազմէ, կը շինէ, կը յանդակէ, կը ձկարէ, կը վարէ:

Կազմարը գիրք . . . — Գոհարավամատը գոհարեղէն . . . — Հովիր ոյխար . . . — Կառապանը կառք . . . — Նկարիլը պատկերներ . . . — Մեթենագործը մեթենա . . . — Արձանագործը արձան . . .

Հրահանգ 123. — Յետեւեալներով խօսքեր եւ գրեցէք օրինակին հետեւելով:

Հնազանդ որդի, ցուրտ օդ, ազատ Հայեր, հանդարտ ծով, խելօֆ աղջկեր, շնեղ հանդէս:

Օրինակ. — Որդին հնազանդ է, որդին հնազանդ եղաւ, որդին հնազանդ պիտի ըլլալ, եւն:



ԴԱՅ. — ՏԵՐ ԲԱՅԻ ԿԱՄ ԵՆԹԱԿԱՅ

54. — Այն անունը կամ դերանունը որուն ի՞նչ ընկլ կամ ի՞նչ ըլլալը կը ցուցնէ բայը, կը կոչուի ՏԵՐ բայ կամ ենթակայ. օրինակ՝

Գրիգոր կը խաղայ, ան յոգնեցաւ :

Այս խօսքերուն մէջ կը խաղայ, յոգնեցաւ բայերի Քրիզորին ի՞նչ ընել և ի՞նչ ըլլալը կը ցուցնեն ուրեմն Քրիզոր անունը տէր բային է կը խաղային, ան դերանունը տէր բային է յոգնեցաւին :

55. — Խօսքին մէջ տէր բային կը գտնուի բային վրայ ընելով ո՞վ կամ ո ո՞նի, ի՞նչ բան կամ ի՞նչ բաներ հարցումները . օրինակ՝

Աստուած արդար է. — ո՞վ արդար է. — Աստուած Մարդիկ չար են. — որո՞նք չար են. — Մարդի Տունը փլաւ. — ի՞նչ բան փլաւ. — Տունը Զիւները կը հարին. — ի՞նչ բաներ կը հարին. — ձիւները

Հարցարան. — ի՞նչ է տէր բայի կամ ենթակայ օրինակներ տո թէր բացատրէ. — Տէր բային ի՞նչ հարցումներով կը գտնուի օրինակներ տուր:

Հետեւող 124. — Հետեւեալ իոսքերուն պարունակած բայերն ու տէր բայիները որոշեցէք բերանացի պէտք եղած հարցումներով:

Կառը կ'արշաւէ — Երուանդ կը նելէր — Դուն կուշաս, ան կը հեղայ. — Անձեռի տեղաց. — Գեր յորդեցաւ. — Մենի եկամի, անոնի զնացին. — Ենուներ միւնապատ եին. — Ծառը յորցաւ. Ծովենաւ րպի մեկնի. — Սուրբանդակը համակներ կը տանի կը բերէ. — Ծովը այնինք է — Նաւասիւրը անվեներ են. — Փայտը ածուխ եղաւ. Ես կը սիրե որոդուրիւնը :

Հետեւող 125. — Յետազայ բայերուն բով վարի անուններն յարմար տէր բայիներ դնելով խօսքեր կազմեցէք եւ զրեցէք օրինակն պէս.

Կը բուրէ, կը բաւալի, կը գլորի, կը լուսաւորէ, կ'ամի, կ'օրէ, կ'ուսանի, կը տասանի, կը տուշէ:

Գնդակ, անիւ, ծաղիկ, օրօրնց, բոյս, դպրոցակամ, մկրաց, սուլիչ :

Օրինակ. — Գնդակը կը գլորի, եւն:

ԱՐՏԱՍԱՌՈՒԹԻՒՆ. — ՄՅՈՒՑ

Մարտն ի՞ւչքան սիրուն ամիսն է տարուան,
Ամիսն է այն բիւր անակնկալի.
Օրէ օր լեռ սար դաշտ, անտառ, աւան
Կը զգենուն նոր նոր ձեւեր պաշտելի:

Ճանկին վերեւէն զարթող պարտէզին,
Ծաղիկներովն իր նոր փթթող՝ հրպարտ,
Կը տեսնես գեղձին որ ջերծ որեւէն
Կը բանայ իր լի պտուկները վարդ:

Արեւ կամ անձրեւ, եղեամ, սիւք կամ հով՝
Ամէն ինչ հրապոյր ունի այն տահն,
Ու սիրուն Մարտիկը դալար դէմքով՝
Կը ժըպտի յաճախ արցունքի սէջէն:

Թրգմ. Յ. Գ.

Շ. ԱԷՅՆՈ

Հրահանգ 126. — Ուսուցին թելադրութեամբ ուղղագրեցէք տողեր վերի ոտանաւորն:

Հրահանգ 127. — Ցետազայ զոյականները վարի ածականներն յարմարներուն հետ կապեցէք բայով եւ խօսքեր կազմերով գրեցէք օրինակին պէս:

Նապատակ, խոզ, գալ, եղ, հաւ, կարիմ, արծիւ, սիրամարդ, մրցիւն, ձի, կրիայ:

Թունաւոր, սրլնաբաց, զիշտիչ, պարտս, երկչոս, դանդաղ, ածան, ժիր, շեղ, բարձրարոյիչ, աղոս:

Օրինակ. — Նապատակը երկչոս է:

Հրահանգ 128. — Օրինակեցէք բնետեւեալ խօսքերը.

Ես հիւանդ եի Սենի հիւանդ եինի

Դուն հիւանդ եիր Դուն հիւանդ եիր

Ան հիւանդ եր Անոնի հիւանդ եին

Հրահանգ 129. — Վերի օրինակին պէս վեց ծեւով բերանացի ըսէք հետեւեալ խօսքերը,

Ես առողջ եի, ես փոքրիկ եի, ես խելօֆ եի:

ԴԱՅ. — ԲԱՅԻՆ ԹԻՒԾ

56.—Տէր բային եղակի կամ յոգնակի ըլլալուն
համեմատ՝ բային ալ ձեւը կը փոխուի, ուրեմն բայն ալ
անունի և դերանունի պէս ունի թիւ, այսինքն՝ եղա-
կի և յոգնակի. օրինակ՝

Զին փախաւ, ձիերը փախան,

Այս խօսքերուն մէջ փախաւ եղակի բայ է, որով-
հետև տէր բային ալ եղակի է և մէկ ձի կը ցուցնէ. իսկ
փախան յոգնակի է, որովհետև տէր բային ալ յոգնակի
է և շատ ձիեր կը ցուցնէ:

Հարցարան. — Բայց միշտ նոյն ձե՞ւը կ'ունենայ թէ զանազան
ձեւեր. — Ե՞րբ կը փոխուի բային ձեւը. ուրեմն բայն ալ թիւ ունի. —
Օրինակներ տուր եւ բացատրէ.

Հրահանգ 130. — Օրինակեցէ՛ք նետեւեալ խօսքերը եւ բե-
րանացի որոշեցէ՛ք բայերը, տէր բայիները եւ անոնց թիւը:

Ծաղիկը բացուեցաւ. — Ծաղիկները բացուեցան. — Գործառոք
կ'աշխատի. — Գործառուները կ'աշխատին. Խոռը դաշտ է. — Խոռերը
դաշտ են — Հիւր պիտի զայ. Հիւրեր պիտի զան. — Ես կօշիկ գնեցի. —
Մենք կօշիկ գնեցինք — Ան խելօն կը կենաւ. — Անոնք խելօն կը կենալին:

Հրահանգ 131. — Լրացուցէ՛ք նետեւեալ խօսքերը հարցու-
մին համեմատ եղակի կամ յոգնակի յարմար տէր բայիներավ.

(Ի՞նչ բան) կը փայլի. — (Ո՞վ) դաս կ'առնե. — (Ո՞վ) կարսայ
կը շին. — (Որո՞նք) խալեցին Յիսուսը — (Ի՞նչ բան) կ'այրէ. — (Ի՞նչ
բաներ) հոսաւես են. — (Ո՞վ) յարող կուտայ. (Ո՞վ) լաբ լուաց. —
(Որո՞նք) կը յարեն սալլը. — (Ի՞նչ բաներ) պիտի ծաղկին երբու զարու-
թը զայ:

Օրինակ. — Աղամանդը կը փայլի :

Հրահանգ 132. — Վէրի ձրահանգին բայերը ցոյց տուէ՛ք,
թերանացի որոշելով նաեւ անոնց եղակի կամ յոգնակի ըլլալը:

Հրահանգ 133. — Յարմար բայեր գտնելով ըսէ՛ք թէ ի՞ն
կ'ընեն:

Քամոցով, տապակով, սամերով, մերակով, ուռեակով, մամո-
չով, դիլով, լուանով:

Օրինակ. — Քամոցով կը յանեն, տապակով կը տապեն, եւ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ.—ԶԱՊԵԼՆ ՈՒ ՖԻՏԵԼ

Զապէլ շատ կը սիրէ իր սիրուն ճերմակ չնիկը զոր
Ֆիտէլ կը կոչէ : Անիկա իր ֆիտէլին համար ամէն տեսակ
ինամք կը տանի . զանի կը
զգուէ , կը փայփայէ . և շատ
անգամ անոր հետ խաղալով կը
զուարծանայ : Ֆիտէլ ալ հոգի
կուտայ իր տիրուհին վրայ .
երբէք չի զատուիր անոր քո
վէն , անոր ձեռքերը կը լիզէ ,
և ամէն քահաճոյքներուն կը
հնազանդի : Զապէլ և ֆիտէլ երկու անկեղծ ու ճշմարիտ
բարեկամներ են :



Խօսակցութիւն. — Զապէլ զո՞վ կը սիրէ . — Ի՞նչ կ'ընէ ան
Ֆիտէլին — Ֆիտէլ ի՞նչ կ'ընէ Զապէլին — Զապէլ եւ Ֆիտէլ ի՞նչ-
պիսի թարեկամներ են — Կրնայ՝ ըլլալ որ օր մը զժոխն իրարու-
հետ . — Ի՞նչ յատկութիւն ունին շուները — Անոնք երբեք անհա-
ւատարիմ կամ ապերախտ կ'ըլլամն . մինչդեռ մարդիկ . . .

Հրահանգ 134. — Ուսուցին թելազրութեամբը ուղղագրեցէ ք
մասեր վերի հատուածէն :

Հրահանգ 135. — Յետաշայ խօսքերը յոզնակի վերածելով
գրեցէ թ օրինակին պէս .
Հովութը կը հայէ , կը կատի , կը խածնէ . — Ածուխը կը հրահի ,
կը վասի , կը հաւնի , մոխիր կ'ըլլայ . — Մարդը կը խորհի , կը խօսի ,
կը գրէ , կը գործէ . — Դերձակը կը ձեւէ , կը կորհ , կը կատ , կ'ար-
դուկ . — Մշակը հերկեց , ցանեց , տափանեց , հնձեց , ամբարեց — Հար
եռիկը ածեց , բխուց ձագ համեց :

Օրինակ Հովութը կը հայեն , կը կատին , կը խածնեն :

Հրահանգ 136 — Օրինակեցէթ յետազայ խօսքերը :

Ես մշակ պիտի ըլլայի	Մենի մշակ պիրի ըլլայինի
Դուն մշակ պիտի ըլլայիր	Դունի մշակ պիտի ըլլային
Ան մշակ պիտի ըլլայր	Անոնի մշակ պիտի ըլլային

Հրահանգ 137. — Վերի օրինակին պէս վեց ծեւով բերա-
նացի ըսէթ հետուեալ խօսքերը :

Ես գոհ պիտի ըլլայի , ես երշանիկ պիտի ըլլայի , ես Ակարիկ
պիտի ըլլայի :

ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԴԷՄՔԸ

57. — Ամէն խօսքի մէջ բայը կը ցուցնէ .

Կամ խօսողը . օրինակ՝ գրեցի,

Կամ ա՞ն որու կ'ուզզուի խօսքը . օրինակ՝ գրեցիր,

Կամ ա՞ն որուն վրայով կը խօսուի . օրինակ՝ գրեց:

58. — Ուրեմն բայն ալ անձնական դերանունին պէս
երեք դէմք կը ցուցնէ և անոր համեմատ կը փոխուի
թէ՛ եղակիի թէ՛ յոգնակիի մէջ . օրինակ՝

Ա. դէմք . — Ես կը խօսիմ, մենք կը խօսինք,

Բ. » Դուն կը խօսիս, գուք կը խօսիք,

Գ. » Ան կը խօսի, անոնք կը խօսին:

Հարցարան. — Խօսքին մէջ բայը ո՞ր անձերը կը ցուցնէ .
օրինակներով բացատրէ. — Ուրեմն բայը քանի՞ դէմք կը ցուցնէ .
օրինակներ տուր.

Հասկանիք 138. — Օրինակեցէ՛ք յետագայ խօսքերէն առաջին
դէմք ցոյց տուղները.

Ես կը ժակեմ, ան բնացաւ, դուք պիտի նստի, դուն կը խա-
ղալիր, մենի կ'աղօրէինի, անոնի կ'երգեն, ես ուրախացայ, դուն ըլր-
մեցար, ան պիտի ուտէ, մենի կը յուսալինի, դուք կը հանգիի, անոնի
կ'ուլան, ես նուզեցի, դուք պիտի լոկի, շապիկ, ինի կը մտածէր,
հասէ՛, փութան նի, Տիգրան արքացաւ, ոչխարենքը մայնցին :

Հասկանիք 139. — Օրինակեցէ՛ք վերի խօսքերուն Բ. դէմք
ցոյց տուղները.

Հասկանիք 140. — Օրինակեցէ՛ք վերի խօսքերուն Գ. դէմք
ցոյց տուղները.

Հասկանիք 141. — Լրացուցէ՛ք յետագայ խօսքերը, պէտք
եղած տէր բայիներով.

... բալ կուտայ. — ... ալոն կուտայ. — ... ձիրապտուղ
կուտայ — ... շագանակ կուտայ. — ... նորոն կուտայ. — ... կե-
ռաս կուտայ. — ... սերկերի կուտայ. — ... բուր կուտայ. —
... պիտասկ կուտայ:

Օրինակ. — Բայինին բալ կուտայ :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ .— ԲԱՐՁՐԻԿՅ

Քարձիկս իմ փոքրիկ, ճերմակ ու տաքուկ,
Լի փետուրներով փափուկ ու առատ,
Երբ վախնամ գալլէն կամ փոթորիկէն
Խնչքան ապահով կը նիրհեմ վըրադ :

Բայց շատ մանուկներ մերկ, անտուն, անմայր
Չունին բընաւին, ո՛հ, ինչ բախտ դժնէ,
Ո՛չ բարձ, ո՛չ մահիճ ննջելու համար.
Այս բանն, աւազ, զիս շատ տըխուր կ'ընէ :
Թրգու. Ց. Գ.

ՏԻԿԻՆ ՏԵՊՈՐՏ ՎԱԼՄՈՅ

ՀՐԱՀԱՆԾ 142.— Յերանացի որոշեցէք 138րդ հրահանզի
քայելուն եզակի կամ յոզնակի ըլլալը :

ՀՐԱՀԱՆԾ 143.— Աւաշին դէմքի վերածելով՝ զրեցէք ք հե-
տեւեալ խօսքերը :

Դուն առտուն կ'եղես, կը լուացուիս, նախաճաշ կ'ընես, դըպ-
ոց կ'երբաս, դաս կուտաս, իրիկուան տուն կը դառնաս, կ'ընթրես,
դաս կը սերես, յետոյ կը պառկիս, կը մասնաս :

ՕՐԻԲԱԿ. — Ես առտուն կ'եղես . . . եւն :

ՀՐԱՀԱՆԾ 144.— Երրորդ դէմքի վերածեցէք նոյն խօսքերը :

ՕՐԻԲԱԿ. — Ան առտուն կ'եղեք . . . եւն :

ՀՐԱՀԱՆԾ 145.— Յոզնակիի վերածեցէք նոյն խօսքերը :

ՕՐԻԲԱԿ. — Դուք առտուն կ'եղեք . . . եւն :

ՀՐԱՀԱՆԾ 146.— Օրինակեցէք հետեւեալները :

Դուն աշխատակր եղիր, դուք աշխատակր եղիք :

ՀՐԱՀԱՆԾ 147.— Վերի օրինակին պէս երկու ձեւերով քե-
քանացի ըսէք հետեւեալները :

Դուն խնարհ եղիր, դուն կտրիհ եղիր, դուն վեհանձն եղիր :

ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ

59. — Բայը տարբեր ձեւեր կ'առնէ նաև գանազան
ժամանակներ ցուցնելու համար. օրինակ՝

Միհրան ճաշեց, Զաւէն դեռ պիտի ճաշէ.

Այս խօսքերէն առաջինին մէջ ճաշեց բայը երկ-
րորդին մէջ պիտի ճաշի եղած է, Միհրանին և Զաւէնին
ճաշելու տարբեր ժամանակները որոշելու համար:

60. — Բայը երեք ժամանակ կը ցուցնէ, որոնք են.

Ներկայ. օրինակ՝ կը գրեմ. որ ըսել է «հիմա կը
գրեմ».

Անցեալ. օրինակ՝ գրեցի. որ ըսել է «անցած ժա-
մանակի մէջ գրեցի».

Ապառնի. օրինակ՝ պիտի գրեմ. որ ըսել է «գալիք
ժամանակի մէջ գրել կ'ուզեմ»:

Հարցուրան. — Բայը ուրիշ տարբեր ձեւեր ալ կ'առնէ՝ եւ
ինչո՞ւ համար. օրինակներ տուր եւ բացատրէ. — Բայը քանի՞ ժա-
մանակ կը ցուցնէ. օրինակնով բացատրէ:

Հետհանգ 148. — Բերանացի որոշեցէք հետեւեալ խօսքերու
բայերուն ժամանակները:

Ես դասս կը սերտեմ, Միհրան դասը պիտի սերտէ, դում դասդ
սերտեցիր. — Մշակը հերկեց արտը, հիմա ցորեն կը ցանկ, վերցը պիտի
հնձէ ցորենը. — Դում նուազեցիս մենին պարեցինմ, հիմա ես կը նուա-
զեմ, դում կը պարէ, ֆիզ վերցը Պերու պիտի նուազէ, ես պիտի պա-
րէմ. — Ես խնձորս կերայ, դում ալ կերա՞մ ձեր խնձորը. — Ոչ, ես ի ըն-
ձորս հիմայ կ'ուսեմ, բայց Ասրին դեռ պիտի ուտէ:

Հետհանգ 149. — Լրացուցէք հետեւեալ խօսքերը, անցեալ
ժամանակ ցուցնող յարմար բայերով.

Փայտահատը տապարով . . . ծառը. — Հիւսնը լիիրով . . .
փայտը. — Ալզեպանը յօտոցով . . . որթատուննելը. — Նկարիլը վրահնով
. . . կատին վրայ. — Պարտիզանը ցնցուղով . . . ծաղիկները. —
Զարդինէ հերիւնով . . . գուշպան. — Ես խոզանակով . . . հազուսս:

Օքինակ. — Փայտահատը տապարով կը տես ծառը:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԵՐԿՈՎ ՄԵԴՈՒՆԵՐԸ

Երկու մեղուները կը կսուրաէին: — «Մեզրս կ'առնես կոր», կ'ըսէր միւսը. «Ես քեզմէ բան մը չառի», կը պատասխանէր առաջինը. — «Ես քեզմէ բան մը չգողցայ», կը պատասխանէր երկրորդը: Եւ կատալօրէն իրարու վրայ յարձակելով՝ զիրար խայթեցին և երկուքն ալ գետին ինկան մեռան: Պիծակները՝ որ զանոնք կը դիտէին, ըսին. — «Լաւ ըրիք զիրար սպաննելով, չնորհակալ ենք, ձեր պարաստած մեղբերը մենք կ'ուտենքք»:



ԽԱՍԱԼԻԳՈՎԵՐԻ 6. — Ի՞նչ կ'ընէին երկու մեղուներ. — Ի՞նչ կ'ըսէին իրարու Ի՞նչ ըրին յետոյ կատղած մեղուները. — Ի՞նչով զիրար խայթեցին. — Գիտէ՞ր ուրիշ խայթող եւ թունաւոր միջաներ. տուէ ք անունները. — Կուլէն ո՞վ կ'օգտուի, կուռողները թէ ուրիշներ.

ՀՐԱՅԻՆ 150. — Ուսուցչին թելադրութեամք ուղղագրեցէք տողեր վերի հատուածէն:

ՀՐԱՅԻՆ 151. Լրացուցէք յետազայ խօսքերը ներկայ ժամանակ ցուցնող յարմար բայերով:

Մշակը բրիցով . . . հողը — Ռմնադիրը ծեփիլով . . . պառը — Առաջազործը սղոցով . . . սախտակը:

ՕՐԻՏԱԿ. — Մշակը բրիցով կը բրէ հողը,

ՀՐԱՅԻՆ 152. — Լրացուցէք յետազայ խօսքերը ապանի ժամանակ ցուցնող յարմար բայերով:

Զաղացպանը . . . ցորենը. — Երկրագործները սալլով . . . հասկեր. — Գրիգոր օճառով . . . ձեռներ. — Մենի լուցկիոնը . . . լամբարը:

Օրիտակ — Զաղացպանը պիտի աղայ ցուեե՞ք:

ՀՐԱՅԻՆ 153. — Օրինակցէք ուսուեւեալ խօսքերը,

Ես բարի ըլլամ Մենի բարի ըլլան

Դուք բարի ըլլաս Դուք բարի ըլլաս

Ան բարի ըլլալ Անոնի բարի ըլլան

ՀՐԱՅԻՆ 154. — Վերի օրինակին պէս վեց ձեւերով բնրանացի ըսէք ք յետազայ խօսքերը.

Ես յաջ ըլլամ, ես հեզ ըլլամ, ես խոհեմ, ըլլամ:

ԴԱՅ. — ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

61. — Բայը դեռ ուրիշ զանազան ձեւերու կը փոխութիւն հրաման, անկատարութիւն, թէութիւն, փափաք և այլն ցուցնելու համար, օրինակ՝

Գրէ՛, կը գրէի, եթէ գրեմ, թո՛ղ գրէ՛, գրած, և ն:

62. — Բային այսպիսի զանազան ձեւերու փոխութիւն կը կոչուի ի խոնարհում:

Հարցարան. — Բայը դեռ ուրիշ ի՞նչ ձեւերու կը փոխութիւն արինակներ տուր. — Բային այս փոփոխութիւնները ի՞նչ կը կոչուին:

Հրահանգ 155. — Օրինակեց՛ք յետազայ խօսքերուն պարունակած գրել բային զանազան ձեւերը.

Ես նաևակ կը գրեմ, դուն նաևակդ գրեցիր, Յովսկի ալ նաևակ կը գրեր, մենի նաևակ պիտի գրենի, անոնի ալ նաևակ պիտի գրեին, Յակովը գրէ՛ նաևակդ, դո՛ւ ալ գրեցիր, թէ որ նաևակ գրեմ՝ ձեզի շուր կուտամ. երե նաևակ գրեին՝ աղեկ կ'ըլլար. գրած նաևակդ ո՞ւր է, նաևակ գրող մարդը տեսայ. գրելիք նաևակս երկար է:

Հրահանգ 156. — Օրինակեց՛ք հետեւեալ խօսքերուն պարունակած խօսիլ բային զանազան ձեւերը.

Դուն խօսի կը խօսիս, ան խօսի կը խօսի, մենի խօսեցանի մեր խօսիք, դուն դեռ խօսի պիտի խօսիք, ես ալ խօսի պիտի խօսիք, խօսեցէ՛, պարունակ միասին խօսին. երե ես խօսիմ, դուն պարտի շուր, թէ որ անոնի խօսի խօսին, պատասխան կուտայի բող խօսիք. դուն խօսիլ շես գիտեր. խօսելու խօսիդ մեածէ եւ վեցը խօսէ. ես խօսած խօսի գիտեմ. դուն խօսելիք խօսիդ պատրաստ:

Հրահանգ 157. — Օրինակեց՛ք յետազայ խօսքերուն պարունակած կարդալ բային զանազան ձեւերը:

Մենի գիրք կը կարդանի, ե՞րբ գիրք կարդացիք. երբ ես գիրք կը կարդայի, դուն թերբ կը կարդայիր. յանի գիրք պիտի կարդամ. Վահանաւ գիրք պիտի կարդար. գիրտդ կարդաւ դուն մի՛ կարդամ. գրեցիք. Երբոր կը կարդայիր մենի միակ կ'ընկինի կարդամ եւ ուշադրութիւն ըրե. փոյրիկ Զապէլ տորվեցաւ կարդալ գրել. կարդացած գիրքը կը հասկնայ. անիկա շատ կարդալիք գիրտեր ունի. գրող կարդացող ողան ուսումնական կ'ըլլայ. մենի շատ գիրտեր կարդացեր են:

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՆՍԼԻ

— «Երբ քեզ կը զիտեմ, աղուորնաւ չքեզ,
Ո՛հ, կր դողդը զամ ստուգիւ շատ հեղ .
Անհուն ծովերուն ինչո՞ւ դուն քեզ տաս,
Ո՞վ կը կանչէ քեզ, ըսէ՛, ո՞ւր կերթաս .
Ցից կայմիդ վրրայ առագաստն ուռած
Եւ ալիքներէն ընդմիշտ օրօրուած՝
ինչո՞ւ արշաւես վտանգն երու դէմ .
Հեռանաս խաղաղ նաւահանգիստէն» :

— «Եւ դուն, մանուկ, անկողնիդ մէջ՝ այնքան հանգիստ,
ինչո՞ւ համար չես ըներ նիստ,
Եւ ամէն օր դպրոց կերթաս
Յար կ'աշխատիս ու կուտաս դաս» :

Թրգմ. Յ. Դ.

Ա.Լ.Է.ԲԱԽԻՍ ՆՈՒՆ

Համաճակ 158. — Յետագայ բայերուն քով դրէք պէտք
եղած զերանուն տէր բայիները (որ զօրութեամբ կ'իմացուին) :

Կը յոգիիմ, կը կարենիմ, վազեցիմ, ահիի լոես, վառեցի, կ'ու-
րախանայ, տրտեցայ, պիտի նաշինի, հեռացի՛ր, գնացի՛, կուլաշինի,
պիտի մաշինմ, կը մուռար, խմենի, փութացի՛, հաշացին, կերայ,
չնդունեիի, կը բերի, բո՞յ աշխատին :

Օրինակ. — Ես կը յոգիիմ :

Համաճակ 159. — Վերի բայերուն թիւերն ու դէմքերը որո-
շեցէք բերանացի :

Համաճակ 160. — Օրինակեցէք հետեւեալ խօսքերը,
Ես մեծ ըլլայի Մենի մեծ ըլլայինի
Դուն մեծ ըլլայիր Դուն մեծ ըլլայիի
Ան մեծ ըլլար Անոնի մեծ ըլլային

Համաճակ 161. — Վերի օրինակին պէս վեց ծեւերով խո-
նարհեցէք հետեւեալները,
Ես լուր ըլլայի, ես ժիր ըլլայի, ես մարդ ըլլայի :

ԵՄ ԲԱՅՑԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Եզակի

Թողնակի

Ա.	Դեմք	Ես եմ	Մենք ենք
Բ.	»	Դուն ես	Դուք եք
Գ.	»	Ան է	Անոնք են

Անցեալ անկատար

Ա.	Դեմք	Ես էի	Մենք էինք
Բ.	»	Դուն էիր	Դուք էիք
Գ.	»	Ան էր	Անոնք էին

Անցեալ կատարեալ

Ա.	Դեմք	Ես եղայ	Մենք եղանք
Բ.	»	Դուն եղար	Դուք եղաք
Գ.	»	Ան եղաւ	Անոնք եղան

Բացարձակ ապառնի

Ա.	Դեմք	Ես պիտի ըլլամ	Մենք պիտի ըլլանք
Բ.	»	Դուն պիտի ըլլաս	Դուք պիտի ըլլաք
Գ.	»	Ան պիտի ըլլայ	Անոնք պիտի ըլլան

Անկատար ապառնի

Ա.	Դեմք	Ես պիտի ըլլայի	Մենք պիտի ըլլայինք
Բ.	»	Դուն պիտի ըլլայիր	Դուք պիտի ըլլայիք
Գ.	»	Ան պիտի ըլլար	Անոնք պիտի ըլլային

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի	Յոգհակի
Բ. ղեմ	Դուռ եղեր

ՍՏՈՐԾԱՄԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ		
Ա. ղեմ	Ես ըլլամ	Մենք ըլլանք
Բ. »	Դուռ ըլլաս	Դուք ըլլաք
Գ. »	Ան ըլլայ	Անոնք ըլլան

Անկատար

Ա. ղեմ	Ես ըլլայի	Մենք ըլլայինք
Բ. »	Դուռ ըլլայիր	Դուք ըլլայիք
Գ. »	Ան ըլլար	Անոնք ըլլային

ՀՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ		
Ա. ղեմ	Ես թո'ղ ըլլամ	Մենք թո'ղ ըլլանք
Բ. »	Դուռ թո'ղ ըլլաս	Դուք թո'ղ ըլլաք
Գ. »	Ան թո'ղ ըլլայ	Անոնք թո'ղ ըլլան

Անկատար

Ա. ղեմ	Ես թո'ղ ըլլայի	Մենք թո'ղ ըլլայինք
Բ. »	Դուռ թո'ղ ըլլայիր	Դուք թո'ղ ըլլայիք
Գ. »	Ան թո'ղ ըլլար	Անոնք թո'ղ ըլլային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Ըլլալ

Ներկայ ընդունելութիւն	Անցեալ ընդունելութիւն
Եղող	Եղած Եղեր

Ապառնի ընդունելութիւն

Ըլլալիք ըլլալու

ԴԱՍ. — ԷԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ

63. — Էական կը կոչուի եմ բայը իր բոլոր ձեւերով։

64. — Խօսքին մէջ էական բայը իրեն հետ անբաժան կ'ունենայ ուրիշ բառ մը որ կը կոչուի ստորոգելի։ Էական բայը առանց ստորոգելիի՝ իմաստ չի կրնար տալ օրինակ։

Երկինքը կապոյտ է.

Այս խօսքին մէջ է էական բայ է, կապոյտ ստորոգելի, և խօսք չըլլար եթէ առանց ստորոգելիի՝ ըսէինք Երկինքը . . . է.

55. — Ստորոգելին տէր բայիին ի՞նչ կամ ի՞նչպէս ըլլալը կը ցուցնէ և կ'որոշուի տէր բայիին վրայ ընելով այդ հարցումները. օրինակ՝

Խնձորը պտուղ է, խնձորը ի՞նչ է — պտուղ (ստորոգելի)
ես անմեղ եմ, ես ի՞նչպէս եմ — անմեղ (»)

Հարցարան. — Ո՞ր բայը էական կը կոչուի — ի՞նչ է ստորոգելին. — Էական բայը ին ֆիին իմաստ կրնայ տալ. օրինակ տուրել բացատրէ, — Ստորոգելին ի՞նչ կը ցուցնէ, ի՞նչ հարցումներով կ'որոշուի. օրինակներ տուր եւ բացատրէ.

Հասկանգ 162. — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստորագծելով էական բայերը:

Ծիծեռնակը բոլուն է Մարդիկ մահկանացու են. — Քաջ Վարդան նահատակ եղաւ. — Նախնի Հայերը դիցապաշտ են. — Հայքերո՞ն եղիր եւ փափաշիդ կը հասնիս ես զինուոր պիտի ըլլաս եւ հայրենիս պիտի պաշտպանեմ երեկ յաջ ըլլային, յաղթանակը կը տանիի. — Երեկ կ'ուզես երշանիկ ըլլա, աշխատէ. — Յանցաւոր պիտի ըլլային, երեկ անհնազանդ ըլլային. — Մենի հայ ենք եւ հայ պիտի մնանի:

Հասկանգ 163. — Օրինակեցէ՛ք վերի օրահանգին ստորոգելիները:

Հասկանգ 164. — Էական բային անցեալ կատարեալի երրորդ դէմքով խօսքեր կազմեցէք հետեւեալ բառերով, օրինակին պէս.

Զմեռ եւ ցուրտ, երկիր եւ աւերակ, ցուր եւ շոգի, փայտ եւ մոխիր, քննամի եւ բարեկամ :

Օրինակ. — Զմեռը ցուրտ եղաւ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ա.ԳՈՒԱԽՆ ՈՒ ԱԳՈՒԷՍԸ

Ագուաւը պանիրի կտոր մը խլեղով՝ ծառին վրայ թառած էր : Ազուէսը առաւ պանիրին հոտը և վեր վար նայելով՝ տեսաւ ագուաւը ծառին վրայ, պանիրը կտուցին մէջ : «Հէրարեւ, տէ՛ր ագուաւ, ի՞նչքան սիրուն և գեղեցիկ էք, իրաւ որ այս անտառին մէջ ձեզի չափ շընորհալի թռչուն չիկայ . ի՞նչքան անուշ ըլլալու է նաև ձեր երգը . . . »: Ագուաւը այս գովեսաներէն դգրինած՝ ցոյց տալու համար իր քաղցր ձայնը, բացաւ կտուցը և կառաջ մըն է արձակեց, որով պանիրն ինկաւ բերնէն, և ազուէսը՝ որ արդէն այդ բանին կը սպասէր, խլեց պանիրն ու փախաւ :



Խասիանգ 165. — Ագուան ի՞նչ ըրաւ . — Ազուէսն ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ ըսաւ . — Ազուէսին խօսենքն անկե՞ղծ էին . — Ագուաւ հաւատաց այդ խօսքերուն . — Հետեւանքն ի՞նչ եղաւ . — Ի՞նչ է շողոքը թութիւնը,

Խասիանգ 166. — Հետեւեալ խօսքերը լրացուցէ ք վարի բառերէն յարմար ստորոգելիներով :

Ասուած . . . կ. — Հոգին . . . կ. — Մասիս . . . կ. Կ. Դուխ, Լուսնն Բարիզ . . . են . — Հին մարդիկ . . . կին . — Եերեփիկ-ները . . . պիտի ըլլան:

Լեռ, միամիտ, մայրաբաղաներ, անենուրելի, անմահ, գոր:

Խասիանգ 167. — Օրինակեցէ՛ք հետեւեալները,

Ես գիր կը գրեմ, ես ճառ կը խօսիմ, ես թերք կը կարդամ — Մենի գիր կը գրեմ, մենի ճառ կը խօսիմ, մենի թերք կը կարդամ:

Դուռ գիր կը գրես, դուռ ճառ կը խօսիս, դուռ թերք կը կարդաս:

Ան գիր կը գրէ, ան ճառ կը խօսի, ան թերք կը կարդալ . — Անոնի գիր կը գրեն, անոնի ճառ կը խօսին, անոնի թերք կը կարդան:

Խասիանգ 168. — Վերի օրինակին պէս բերանացի խոնարհեցէ՛ք հետեւեալներուն ներկայ ժամանակը:

Հաց եփել, շատ յոգնիլ, գնդակ խաղայ:

ԴԱՍ. — ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍԵՐԻ ԽՆԴԻՐ

66. — Ներգործական կը կոչուին այն բայերը որոնց տէրբային գործողութիւնը ուրիշին վրայ կը կատարէ. օրինակ՝

Մշակը ցորեն կը հնձէ.

Այս խօսքին մէջ չկը հնձի ներգործականը բայ է, որովհետև տէր բային (մշակը) հնձելու գործողութիւնը կը կատարէ ցորենին վրայ :

67. — Ներգործական բային իմաստը ամբողջանալու համար պէտք ունի ուրիշ բանի մը որ կը կոչուի սեռի խնդիր :

Վերի խօսքին մէջ ցորեն սեռի խնդիր է. զի եթէ առանց այդ բառին ըսենք «մշակը կը հնձի...» խօսքը թերի կը մնայ և չի հասկցուիր թէ մշակը ի՞նչ կը հնձէ (ցորեն, գարի՞, վարսա՞կ . . .):

68. — Սեռի խնդիրը կը գտնուի բային վրայ ընելով գո՞վ կամ զորո՞նի, ի՞նչ բանը կամ ի՞նչ բաներ հարցում. ները. օրինակ՝

Սիրէ՛ ընկերդ, զա՞վ սիրէ, — ընկերդ,

Կը յարգեմ ուսուցիչներս, զորո՞նք կը յարգեմ. — ուսուցիչները,

Երուանդ հաց կ'ու տէ, Երուանդ ի՞նչ բան կ'ու. տէ, — հաց.

Դերձանը կարեց հագուստները, դերձանը ի՞նչ բաներ կարեց. — հագուստները:

Հարցարան. — Ո՞ր բայերը ներգործական հըմկոչուին օրինակով մը բացատրէ. — Ի՞նչ է սեռ և սադրը, բացատրէ օրինակով. — Սեռի նորմը ի՞նչ հարցումներով կը գտնուի. օրինակներ տուր են հարցումներն ըրէ.

Հարհանգ 169. — Օրինակեցք հետեւեալ խօսքերուն ներգործական բայերը, յետոյ սեռի խնդիրները.

Պարհիպանը վարդեր տնկեց — Որտորդը կամաւ մը որսաց և գայն ծախեց. — Գայլը կը յափշակէ ոչխարները երէ յուները լսակ. պանեն զանոնի. — Ճարտարապետը պանդոկ մը պիտի կառուցանէ. — Թիուս օրհեց մանուկները. — Դուն զիս յես ճանշմար բայց ես նո կը ճանշմամ. — Գրավանսոր այն գիրքն առաւ եւ ուրիշ մը տուաւ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԾԻՇՆՈՆՑԱԿԻՆ

Մարտն անցաւ հասաւ Ապրիլ գեղեցիկ,
Հեռու աշխարհքէ եկաւ ծիծեռնիկ.
Դուն բարով եկար, գարնան կարապետ,
Կըռունկը թռաւ, գընաց վերեւէն,
Սոխակն ալ փախաւ մեր պարտէզներէն
Մէկ գուն մնացիր ճնճղուկներու հետ,
Սիրուն ծեծեռնիկ, գարնան կարապետ:
Պատուհանիս մօտ շինէ՛ քու բոյնը,
Անուշ ճռուսզով երգէ՛ գարունը.
Զու ածէ, հանէ գեղեցիկ ձագեր
Եւ կեցի՛ր մեր մօտ մինչեւ Սեպտեմբեր:

•ՅԱ.ՄԱ.Ի. •ՅԱ.ԹԻՊԱ.

Համանգ 170. — Յետագայ խօսքերուն մէջ հարցումներուն
տեղ գրէք պատշաճ սերի խնդիրներ վարի գոյականներէն:

Թոյունը (ի՞նչ բան) կը շինէ. — Լոյսը կը փարատէ (ի՞նչ բան). — Յովիաննես Մկրտիչ մկրտեց (զո՞վ) — Արեւին ճառագալթերը համեցուին (ի՞նչ բանները). — Մեղուն (ի՞նչ բան) կը շինէ. — Կառավարինը կը պատժէ (զորո՞վ). — Քահանան պատկեց (զո՞վ):

Յիսուսը, ձիւթերը, փերակ, բոյն, փեսան, խաւարը, յանցաւններն:

Համանգ 171. — Օրինակեց ք հետեւեալները:
Ես գիր գրեցի, ես ձառ խօսեցայ, ես թեր կարդացի. — Մեթի գրեցին. մենի ձառ խօսեցան, մենի թեր կարդացին:

Դուն գիր գրեցիր, դուն ձառ խօսեցար. դուն թեր կարդացիր.
Դուն գիր գրեցի, դուն ձառ խօսեցար, դուն թեր կարդացի:

Ան գիր գրեց, ան ձառ խօսեցաւ, ան թեր կարդաց. — Աննի գրեցին, աննի ձառ խօսեցան, աննի թեր կարդացին:

Համանգ 172 — Վերի օրինակին պէս թերանացի խոնար-
հեցէք հետեւեալներուն անցեալ ժամանակը:
Վարդ չնկել, դրաւ շահիլ, ձուկ որսալ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԽԵԼՕՔ ԳԱՍԻՒԹՅ

Գեղի մը մէջ Խելօք Դաւիթ մը կար որուն ամէն մարդ կը գիմէր խելը հարցնելու : Օր մը զեղացիներէն մէկուն կովը դոյլին մէջ խոթեր էր գլուխը, ջուր խմելու համար, բայց ջուրը խմելէ յետոյ՝ գլուխը կը բռնուի դոյլին մէջ, Դեղացին և զրացիները չատ կ'աշխատին որ կովուն գլուխը հանեն դոյլէն, բայց անկարելի կ'ըլլայ: Այն ատեն Խելօք Դաւիթը կը կանան որպէս զի միջոցը գտնէ կովուն գլուխը աղատելու : Խելօք Դաւիթ կուգայ և քիչ մը մտածելէ յետոյ՝ «Պէտք է կարել գլուխը», կ'ըսէ: Դեղացիներն անժիջապէս կը մօրթեն կովը, բայց ի՞նչ օգուտ որ կարուած գլուխը նորէն կը մնայ դոյլին մէջ: Խելօք Դաւիթ այս անգամ ու կը վճռէ որ դոյլը կոտրեն և գլուխը դուրս հանեն :

Խօսակցութիւն. — Ի՞նչպիսի մէկն էր Խելօք Դաւիթ. — Խա կապէս խելօք էր թէ հակառակը. — Խոկ զիւղացինե՞րը . . . — Օր մը ի՞նչ պատահեցաւ գեղացիի մը կովուն եւ ի՞նչ քրաւ Խելօք Դաւիթ. պատմեցէք:

Հրահանգ 173. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը ստորագծելով բոլոր բայերը:

Հրահանգ 174. — Հետեւեալ խօսքերուն մէջ հարցումներուն տեղ զրէք պատշաճ ներզործական բայերը՝ վարի բայերէն ընտրելով:
Երախան կաք (ի՞նչ կ'ընէ). — Աւտուած (ի՞նչ ըրաւ) սիեղերը — Կազմաւարը զիրք (ի՞նչ կ'ընէ). — Արագիլը (ի՞նչ ըրաւ) օձը. — Պատշպանը ցուր (ի՞նչ ըրաւ) ծաղիկներուն վրայ. — Կրակը կայծեր (ի՞նչ կ'ընէ): — Զննուաները վաղը ձուկ (ի՞նչ պիտի ընեն):

Կը կազմէ, լափշակեց, կ'արձակէ, կը ծծէ, պիտի որսան, ստեղծեց, սրսկեց:

Հրահանգ 175. — Հետեւեալ խօսքերուն պարունակած բայերէն էականներն ու ներզործականները որոշելով՝ զատ զատ զբեցէք:

Փայտը կը վառի եւ բոց կ'արտադրէ. — Չառէն հիւանդէ, պատկեցաւ. — Ես կ'աշխատիմ, դասերս կը սորվիմ. — Չմեռ եկաւ, ողը ցուր պիտի լրացար. — Դպրոցը փակուեցաւ, մենք զրօսամի պիտի ընենք. — Դիշերը հասաւ, մրագները վառեցկէ:

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԻՒՆ. — ԹԻԹԵՌՆ ՈՒ ՄԱՆՈՒՆԸ

— Բայ ինձի, թիթեռո սիրուն
Թէ ինչերո՞վ դուն կ'ապրիս.
Կը թուշըտիս օրերն ի բուն,
Քոէ՛, ի՞նչպէս չես յոգնիր :



— Դաշտերուն մէջ կանանչ, քնքուշ,
Ես միշտ կ'ապրիմ համարձակ,
Ծաղիկներուն բուրմունքն անուշ,
Իմ կերակուրս է միակ :

Բայց կանքլս իմ, ո՞հ, շատ կարճ է,
Ան մէկ օրէն երկար չէ .
Բարի՛ եղիր, մանուկ փոքրիկ,
Զես մի՛ ձեռներ, խնայէ՛:
Թրգմ. Յ. Գ.

Համեսնկ 176. — Նախորդ հրահանգի բոլոր բայերուն թիւն
ու դէմքր որոշեցէ՛ թիւրանացի:

Համեսնկ 177. — Եօյն հրահանգի բայերուն զոյտկան կամ
դերանուն տէր բայիները որոշեցէ՛ թիւրանացի:

Համեսնկ 178. — Եօյն հրահանգի ներգործական բայերուն
զոյտկան կամ դերանուն մեսի խնդիրները որոշեցէ՛ թիւրանացի:

Համեսնկ 179. — Եօյն հրահանգի Լալան բայերուն ստո-
րօգելիները որոշեցէ՛ թիւրանացի:

Համեսնկ 180. — Օրինակիցէ՛ թիւտեալները,
Ես զիր պիտի գրեմ, եւ մասու պիտի խօսիմ, եւ թերք պիտի կար-
դամ .— Մենի զիր պիտի գրեմ, մենի մաս պիտի խօսիմ, մենի թերք
պիտի կարդամ:

Դուն զիր պիտի գրեմ, դուն մաս պիտի խօսիմ, դուն թերք պիտի
կարդամ .— Դուն զիր պիտի գրեմ, դուն մաս պիտի խօսիմ, դուն թերք
պիտի կարդամ:

Ան զիր պիտի գրեմ, ան մաս պիտի խօսիմ, ան թերք պիտի կար-
դամ .— Անոնի զիր պիտի գրեմ, անոնի մաս պիտի խօսիմ, անոնի թերք
պիտի կարդամ:

Համեսնկ 181. — Վերի օրինակին ալչ թերանացի խոնար-
հեցէր նետեւեալներուն ապաւնի ժամանակը,

Զուր խմել, դաս սորվի, ցորեն աղալ:

ԳՈՅ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

69. — Երբոր խօսքին մէջ գոյականին դիրքը կամ որևէ պարագան հակցնել ուղենք պէտք կ'ունենանք անոր քով զնելու ուրիշ տեսակ բառ մը . օրինակ՝

Եթէ ըսենք «զիրքը դրի զարակ», որոշ իմաստ չի տար, հարկ է ըսել «զիրքը դրի զարակին վրայ» կամ «զարակին միջ» կամ «զարակին յով» կամ «զարակին տակ» : Այս պարագային մէջ վրայ, միջ, յով, տակ բառերը ցոյց կուտան թէ զիրքը զարակին ո՛րտեղը դրուած է:

70. — Այն բառերը որոնք անունի կամ գերանունի մը քով կը դրուին անոր զիրքը կամ որ և է պարագան ճշգելու համար կը կոչուին նախադրութիւն:

71. — Նախադրութիւններէն ումանք իրենց քովի անունէն կամ գերանունէն տուած կը դրուին և շատերը՝ ետքը . օրինակ՝

Դիպի առն, մինչիւ դպրոց . մեզի հետ, ծառին շուրջ եւն . :

Հայցարան. — Խօսքին մէջ գոյականին զիրքը կամ որ եւ է պարագան ի՞նչ կերպով կարելի է հասկցնել, օրինակով բացատրէ. — Ո՞ր բաւերուն կ'ըսուի նախադրութիւն. — Նախադրութիւնները իրենց բովի գոյականէն առաջ կը դրուին թէ ետքը օրինակներ տուր:

Հատիանգ 182. — Հետեւեալ խօսքերուն պարունակած շեղագիր նախադրութիւնները ո՞ր բար երուն քով դրուած են, բերանացի որոշեցէք:

Եիշին մէջ զինի կայ. — Մի խօսիր իմձի հետ. — Ծաղիկներ բուսած են առուակին բու. — Մշակը պանկեցաւ ծաղին տակ եւ մինչեւ լոյս թացաւ. — Ռտորդը դի. որ անսառ ուղղեց յաղերը. — Առանց փուշի վարդ ըլլար. — Մենք իրեւ Հայ պարտական են սիրել մեր ազգը — Մեզի համար գործ մը կա՞ հոս — Ընկերդ սիրէ անձիդ պէս. — Մէկ սամայուիկն վար իշաւ, միւսն վեր եղաւ

Հատիանգ 183. — Վերի հրահանզին նախադրութեանց ընկերացող բաւերուն անուն կամ դերանուն ըլլալը որոշեցէք թէ թանաժի:

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՀԱՅՐԵՆԻ ԱՂԲԻԿՐԸ

Ինչ անուշ ձայներ կը հնչեն

Մեր ծաղկաշատ սարերէն .

Ոգինե՞րն են որ կը մրմնջեն

Այդ սարերու վերեւէն :

Ազրիւրն է այն սէգ, լեռնածին,

Վըճիտ ազրիւր կենարար .

Տե՛ս ի՞նչ հեշտիւ՝ լուսաբացին

կը գլուրի լեռն ի վար :

Արշալոյսի շողերն աղու

կը ցոլցըլան անոր մէջ .

Եւ ալիքներն ալ իրարու

Կու տան համբոյրներ անվերջ :

Հէյ ջան ազրիւր, քու հայրենի

Ծարաւ տըզոց զովաբեր ,

Քու ակըդ թո՛ղ օրհնեալ լինի

Ու ծաղկաշատ քու ափեր :

ԱՂԲԻԿՐԸ

Հրահանգ 184. — Օրինակեցէ՛ք հետեւեալ բառերը, սոս-
րագծելով նախազրութիւնները:

Քաղաքին մօս, անեւց հանդէպ, ալիս առջեւ, պատին ետեւ,
ձուկի նման, ձեզի յափ, առանց հացի, հաշկն եթ, լեռն ի վար,
դեպի դաշտ, իմծի հետ, արեւին դիմ, ծովկն անդին, բացի թեզմէ,
անկ զատ, մինչեւ երկինին, հօրդ համար:

Հրահանգ 185. — Վերի նախազրութիւններուն ընկերացող
բառերուն զոյական կամ գերանուն, հոլովեալ կամ անհոլով ըւ-
լալը եւ զոյականներուն յօդերը որոշեցէ՛ք բերանացի:

Հրահանգ 186. — Օրինակեցէ՛ք հետեւեալները,
Դուն զի՞ր գէ, դուն ճա՛ն խօսէ, դուն թէ՛ր կարդա. — Դու՞
զի՞ր գրեցէֆ, դու՞ր ճա՛ն խօսեցէֆ, դու՞ր թէ՛ր կարդացէֆ:

Հրահանգ 187. — Վերի օրինակներուն պէս բերանացի խո-
նարհեցէ՛ք հետեւեալներուն հրամայական եղանակը :

Ճրագ վառել, վար ծոյի, լար լուար:

ԴԱՍ. — ՄԱԿՐԱՅԻ

72. — Երբոր խօսքին մէջ բային գործողութեան ի՞նչպէս, հ՞րբ. ո՞ւր, ի՞ւչ չափով կատարելու պարագան հասկցնել ուզենք, հարկ կ'ըլլայ ուրիշ տեսակ բառեր գործածել . օրինակ՝

Տիգրան մեկնեցաւ. — Երբ. — Տիգրան երեկ մեկնեցաւ.

Պատը փլաւ, — ի՞նչպէս. — Պատը յանկարծ փլաւ ես անօթեցայ, — ի՞նչքան. — Ես շատ անօթեցայ, եկուր, կեցի՛ր, — ո՞ւր. — Հո՞ս եկուր, մեկդի՛ կեցիր. Այս խօսքերուն մէջ երեկ, յանկարծ, շատ, հոս, մեկդի բառերը իրենց քովի բայերուն զանազան պարագաները ցոյց կուտան :

73. — Այս բառերը որոնք բայերուն քով դրուելով կը ձշտեն գործողութեան ժամանակը, եղանակը, տեղը, չափը կամ ուրիշ պարագան, մակրայ կը կոչուին :

Հարցարան. — Խօսքին մէջ բային գործողութեան պարագան ի՞նչ կերպով կարելի է հասկցնել, օրինակներ տուր եւ բացարձ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի մակրայ,

Համահանգ 188. — Հետազայ խօսքերուն մէջ շեղագիր բառերէն որո՞նք ածական են, որո՞նք մակրայ, որոշեցէք բերանացի:

Փոքրի Արամ ու պատկեցաւ, կանուխ եղաւ. — Սիրուն նուարդ ժիշ կը խօսի, օտա կ'աշխատի — Աւսուցիլ սաստիկ պաժեց բմբուս աշակերտները Ռարի տղամ միօք կը գովուի, երբե՛ք յի յանդիմանուիր. — Քաջ զինուունները ուժգին կը հնդեցնիմ փողերը. Մը և ամպիրը յամեօրատ առաջացան, կատադի փորորիկ մը փրաւ մէ՛ւն յուդ անձեւ մը սկառ խօսոյն. — Մեմ բոլորդին բցեցամի եւ անմիջապէս փախանք. — Հոս ու հոս դալուր ծառեր կ'երեւային հեռուաց. — Խենդուկ Արամ երեմն կը յանդար, յանախ կուշար. — Ընդպարհակ սրակը պերճօտէն կահառեցին. — Բառերը որոշակի արտասանեցիք:

Համահանգ 189. — Վերի հրահանգին բայերը որոշեցէք բերանացի:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԳԱՅ. ՅԼ. ՈՒ ԳԱՅ. ՌԵՆՈՒԿԵ

Ոչխարները փարախին մէջ ապահով կեցած էին։
Սովորուկ գայլ մը եկաւ և փա-
րախին շուրջ սկսու դառնալ,
պտաղի։ Անփորձ գառնուկ մը
ներսէն գայլը տեսնելով՝ հարցուց
անոր. « Ի՞նչ կը փնտռես այս-
տեղ. — Թարմ խոտ, պատախա-
նեց գայլը, ես քիչով գոհացող
եմ. — Եթէ այդպիսէ, ըստ գառ-
նուկը, ես ալ գամ, իրարու հետ
եղբօր պիս ապրինք և միասին
ճարակինք»։ Այս րսելով գառնուկը ցատքեց փարախէն
դուրս ուր գայլը զինքը գիշատեց անվիշապիս։



Խռուակցուքիւն. — Ոչխարներն մուր կեցած էին. — Ի՞նչ է փարախը. — Ի՞նչ ըրաւ զայլը. — Գառնուկը ի՞նչ հարցուց զայ-
լին. — Ի՞նչ պտախանեց գայլը — Գայլը խոտակնը է. — Գառ-
նուկը ի՞նչ ըստ եւ ի՞նչ ըրաւ — Ցետոյ ի՞նչ պատահեցաւ. —
Ինչո՞ւ համար խարուեցաւ գառնուկը։

Հասկանգ 190. Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ շեղա-
գիր բառերէն և ախսադրութիւնները մէկ զիժով մակրաները երկու
զիժով ստորագծեցէր։

Հասկանգ 191. — Օրինակեցէ՛ք հետեւեաները։

Թէ որ ես զիր զրես, թէ որ ես ձառ խօսիմ, թէ որ ես թեր
կարդամ. — Թէ որ մենի զիր զրեսի, թէ որ մենի ձառ խօսիմ, թէ որ
մենի թեր կարդամ։

Թէ որ դուն զիր զրես, թէ որ դուն ձառ խօսիս, թէ որ դուն
թեր կարդաս. — Թէ որ դուն զիր զրեսի, թէ որ դուն ձառ խօսիմ, թէ
որ դուն թեր կարդամ։

Թէ որ ան զիր զրէ, թէ որ ան ձառ խօսի, թէ որ ան թեր
կարդայ. — Թէ որ անոնի զիր զրեսի, թէ որ անոնի ձառ խօսին, թէ որ
անոնի թեր կարդամ։

Հասկանգ 192. — Վերի օրինակներուն պէս թերանացի խո-
նարհեցէ՛ք հետեւեաններուն ստորագառական ներկան։

Շեմի շիմել, լաւ ապրիլ, կարօռ հոգալ։

ԴԱՍ. — ՇԱՂԿԱՄ ԵՒ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

74. — Երկու բառեր կամ երկու խօսքեր իրարու կապելու համար կը գործածուին ուրիշ տեսակ բառեր որ կը կոչուին շաղկապ. օրինակ՝

Ոսկին եւ արծաթը մետաղ են, բայց ոսկին թանգարին է:

Այս խօսքերուն մէջ եւ, բայց շաղկապ են. եւ իրարու կապած է երկու բառեր. բայց՝ երկու խօսքեր:

75. — Կան մասնաւոր բառեր ալ որ ցաւ, վախ, ուրախութիւն, կամ որ և և յուզում յայտնելու կը ծառայեն և ձայնարկութիւն կը կոչուին. օրինակ՝

Ահ, ի՞նչքան քաղցր է կեանքը, բայց, աւան շատ կարճ է:

Այս խօսքերուն մէջ ահ, աւան ձայնարկութիւն են

Հարցարան. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի շաղկապ օրինակներ տն՛ւր եւ բացատրէ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի ձայնարկութիւն, օրինակներ տու՛ր:

Համահանգ 193. — Բերանացի որոշեցէ ք թէ հետեւեալ խօսքերուն շեղագիր շաղկապներէն որո՞նք բառեր կը միացնեն, որո՞նք խօսքեր:

Աշխատասկէր տղան կը վարձատրուի, իսկ ծոյլը կը պաժմուի. — Աղյատութիւնը ուշ կամուխ երեւան կուզայ. Մարմինդ առողջ պահէ որ մենով այ առողջ ըլլաս. — Պատուկ՝ հայրդ ու մայրդ, վասն զի անոնիք նեղի կեանիք տուին. — Գո՞ն եղիր վհաճիկդ երէ Կ'ուզես երշանիկ ըլլալ. — Ծառերը կը ծաղկին եւ կը կանաչանան երբու զարունը զայ:

Համահանգ 194. — Հետազայ խօսքերուն պակասները լրացնեցէ ք վարի նախալու թիւններէն յարմարցնելով,

Չուկերը կ'ապրին յուրին . . . մարդիկ կ'ապրին ցամամի . . . — Նաւը կը սուրար . . . նաւահանցիս. — Ի՞նչ տաքերութիւն կայ կատուին . . . շունահին . . . — Կառը կեցաւ դրան . . . — Ցորեկն զիշեր կուզայ. — Յօղը կը փայլի մարգարիտի . . . — Պետքն ծառնին . . . ինկաւ:

Միջեւ, նևան, վրայ, նքի, վար, առջեւ, մէջ, դէպի:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՅՈՑ ԳԻՐԸ

Գեղամ ու Վահրամ զպրոցին մէջ կը խօսակցէին։
— «Գիտե՞ս Վահրամ, ըստ Գեղամ, թէ ո՞վ գտած է
մեր լեզուի գիրերը։ — Ո՞չ։ — Ես
գիտեմ. ուսուցիչն ըստ թէ
Ս. Մեռոպ վարդապետը գը-
տած է մեր լեզուին գիրերը։
Եթէ գիր չունենալինք, պիտի
չկրնայինք հայերէն գրել, կար-
դալ։ Ուսուցիչն ըստ նաև թէ
տղայ մը երբ գրել կարդալ սոր-
վի, ամէնէն առաջ պէտք է որ ճանչնայ մեր տառերուն
հեղինակը և երախտագիտութեամք յիշէ անոր անունը»։



Խօսուկցութիւն — Ո՞վ գտաւ Հայոց գիրը. — Առանց գիրի
ինչ վիճակ գունենայինք. — Տղաք ի՞նչ պարտին հայ տառերու
հեղինակներուն հանդէս։

Համակակից 195. Օրինակեցէ՛ք հետազայ խօսքերը, սոս-
րագծելով ձայնարկութիւնները։

Ո՞հ, շատ տառած եմ. — Ա՛խ, ցաւերս մի՛ ժրժեր — Ո՞՛ւ, յառաջ
ժալեցէֆ ։ Ափսո՞ս պատեհութիւնը կորսւցուցի. — Բիշւք, գէշ կը հոտի.
— Ա՛յ, սոսկայի բան է. — Հօ՛, եղե՛րս, ժալեցէֆ ։ Դէ՛հ. սիրուն ծիծեռ-
նակ, հեռացիք, բոյեր արագ։

Համակակից 196. — Լրացուցէ՛ք հետազայ խօսքերը, վարի-
մակրայ երէն յարմարները դիելով։

Ժամանակը . . . կ'անցնի. — Փիղը . . . կ'ապրի — Սուս մի
խօսիք . . . — Ասուած . . . նեւկայ է — Բարի անունը . . .
կը տեւէ. — Ընկերող . . . սիրէ. — Չար ընկերութե . . . կեցէֆ — Նախ
խորհիք . . . գործէ. — Անի ժաղամ . . . կործանած է. — Ասերիկացի-
ները . . . կը ճամբորդեն. — Առիւծը . . . կը մոնիք։

Ամենեւին, շամախ, յաւիտեան, ապա, ամենուրեմ, հեռու, սը-
տովին, շատուց, արագորեն, անեղաբար երկար։

Օրինակ. — Ժամանակը արագորեն կ'անցնի։

ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

76. — Որ և է խօսք որ ամբողջ ի հաստ մը կուտայ,
Կը կոչուի նախադասութիւնն. օրինակ՝

Ժամանակը դրամ է,

Մեսրոպ գտաւ Հայոց գիրը :

Ասոնք զատ զատ երկու նախադասութիւններ են :

77. — Խօսքի մը մէջ այնչափ նախադասութիւնն
կայ որչափ որ գիմաւոր ռայ կայ, օրին ակ՝

**Շերամը թութի տերեւներով կը սնանի և կը մա-
նե իր խոզակը որմէ մետաքս կը պատրաստուի:**

Այս խօսքին մէջ երեք բար կայ, կը սնանի, կը
մանե, կը պատրաստուի, ուրեմն երեք նախադասութիւն
կայ, որոնք են.

Ա. Շերամը թութի տերեւներով կը մնանի.

Բ. Եւ կը մանէ իր խոզակը.

Գ. Որմէ մետաքս կը պատրաստուի:

**Հարցարան. — Ի՞նչ է նախադասութիւնը, օրինակներ տուր,
— Խօսքի մը պարունակած նախադասութեանց թիւը ի՞նչպէս կ'ո
բոշուի. — Օրինակով մը բացատրէ՛:**

**Համասկ 197. ♫ Հետեւեալ խօսքերը լրացուցէ ք վարի բա-
ռերէն յարմար շաղկապներով.**

Վագրը . . . արծիւը զիշատիչ կենդանիներ են. — Օքն տղուն
եւ . . . սարեակը բռունն. — Զուրը կը ստոի . . . օդը ցուրտ ըլլայ.
— Պառկեցայ . . . հիւանդ եմ. — . . . ուսումը կը սիրեմ, պարտիի
աշխատիլ. — Յանցանից գործեցիմ . . . պիսի պատուիմ — Պէտք է որ անձ-
ռեւէ . . . բոյսերը ամին. — Ազակը . . . հարուստ է, . . . յի վայելեր:
Երբոր, ուրեմն, իսկ, եւ, որպէսզի, որովհետեւ, երե, բայց,
քեսկեւ:

**Համասկ 198. — Մէյ մէկ նախադասութիւն կազմեցէ՛ ք
հետազայ բայերով.**

Ծագեցաւ, կը խաղար, պիտի հնիկ, սերմանե:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԺԹԱԶԱՌ ՄԱՆՈՒԿԸ

Մանուկ մը պատուհանին առջե կը պատրաստէր իր գասերը, մինչ փայլուն արեւը դուրսէն զինք կը հրաւիրէր ու կ'ըսէր. «Բաւական չէ կարդացածդ, ոտքի' ել, սկսէ՛ խաղերդ»։ Տղան պատասխանեց արեւին. «Ո՛չ, պայծա՛ռ արեւիկ, հիմա խաղալու միջոց չունիմ, պէաք է որ առաջ-դասերս պատրաստեմ»։ — Պատուհանին տակ, ծառին վրայ սիրուն թռչնիկը կ'երգէր ու միշտ այսպէս կ'ըսէր. «Բաւական չէ կարդացածդ, ոտքի ելիր, սկսէ՛ խաղերդ»։ Մանուկը թռչնիկին ալ պատասխան տուաւ. «Ո՛չ, սիրուն թռչնիկ, հիմա խաղալու միջոց չունիմ, թռ՛զ որ գասերս վերջացնեմ»։

Մանուկը կարդաց ու գրեց, բոլոր գործերը աւարտեց, գիրքերը ժողվեց, գարակին մէջ դրաւ. ապա գէպի պարտեզ վազեց ուրսիս զուարթ և համարձակ ձայնով գոչեց. «Ո՞վ է զիս հրաւիրողը»։ Արեգակն այն ատեն անոր համար աւելի գեղեցիկ եր փայլէր. փոքրիկ թռչունը աւելի գմայլելի կ'երգէր։

Խօսակցութիւն. Մանուկ մը ինչո՞վ կը զբաղէր. — Արեւն թնչ ըստ իրեն. — Մանուկն ի՞նչ պատասխանեց — Թռչնիկ ի՞նչ ըստ իրեն. — Մանուկը ի՞նչ պատասխան տուաւ. — Մանուկը երբ դասերը վերջացուց, ի՞նչ ըրաւ. — Ի՞նչպիսի մանուկ մըն էր այս. — Ո՞րն աւելի նախապատիւ է, զասը թէ խաղը.

Հրահանգ 19. — Օրինասեցի՛ք վերի ընթերցուածը, դիմաւ որ բայեն ստորագծելով եւ նախաղասութիւններն իրարժէ զատելով ուղղանայեաց զիծերով։

Հրահանգ 20. Մէջմէկ նախաղասութիւն կազմեցէ և հետազայ զոյականներով։

Դորժաւոր, ադամանդ, կարիճ, շուշան, կառֆ։

Օրինուկ. — Դորժաւորը կ'աշխատի օրն ի բում։

ԴԱՅ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԷԱԿԱՆ

ԵՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

78. — Նախադասութիւն մը առնուազն պէտք է որ պարունակէ երկու էական բառեր . *skr* բայի և բայ : Առանց ասոնց խօսք չի կազմուիր :

79. — Նախադասութեան մէջ գանուած միւս բառերը տէր բայիին կամ բային իմաստը լրացնելու կը ծառայեն և կը կոչուին անոնց լրացուցիչները . օ րինակ՝ Վարդապետը եկաւ :

Ծերունի վարդապետը երէկ եկաւ :

Վանքին ծերունի վարդապետը երէկ գիւղէն եկաւ :

Այս երեք նախադասութեանց առաջինը կը պարունակէ նախադասութեան մը միայն էական մասերը . *skr* բայի և բայ . նոյն նախադասութիւնը երկրորդին և երրորդին մէջ ընդլայնուած է լրացուցիչ բառերով . այսպէս :

Վանին , ծերունի բառերը լրացուցիչն են վարդապետը ենթակային :

Երեկ , զիւղէն բառերը լրացուցիչն են եկաւ բային :

80. — Տէր բային երբոր անձնական դերանուն է , շատ անգամ յայտնի չի դրուիր . օրինակ՝

Երգեցէք , փոխանակ ըսելու՝ դուք երգեցէք :

Հաց կերայ , փոխանակ ըսելու՝ ես հաց կերայ :

Այս նախադասութեանց մէջ դուք , ես դերանուն տէր բայիները զօրութեամբ կ'իմացուին :

Հարցարան. — Նախադասութիւն մը առ նւազն բանի՞ բառ պարունակելու է — Նախադասութեան միւս բառերը ի՞նչ պաշտօն ունին , ի՞նչ կը կոչուին . — Օրինակներ տուր եւ բացատրէ . — Ո՞ր տեսակ տէր բայիները կընան յայտնի չգրուիլ . օրինակներով բացատրէ .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — 21.Մ ԳԻՏԵՐ ԻՆՉՈՌ

Զեմ գիտեր ինչու ձմեռուան օրը
 Կը յիշեմ ես միշտ իմ խեղճ եղբայրը,
 Կը խորհիմ, արգեօք չունի՞ ան կարիք.
 Հաց, միս եզ ու փայտ, ունի՞ ան մուշտակ,
 Ա ի՞ւր է տունը, տանիքը չէ՞ ծակ....
 Ու այսպէս ես միշտ ձմեռուան օրը
 Միոքս կը բերեմ իմ խեղճ եղբայրը:

ՔՅ.ՄՅ.Ը.ՎԱ.Խ.Ի.ՊԱ.

ՀՐԱՒԱԾԻԳ 201. — Հետագայ խօսք'րուն պարունակած բառերուն տեսակները որոշեցէ՛ ք բերանացի:

Վարդն ու շոշանը բաղրառոյր ծաղիներ են — Պռուսալի մէջ յերևուկներ կան — Դուռ մեղքի օգնէ: ուրիշին մ'կ վսամիք: — Վայ. գլուխս կը ցարի. — Զմեռն անցաւ բայց ցուրտ է աւկային. — Ես վաղ Գաղատիա պիտի երբամ խանզի գործ ունիմ հոն. — Վահրամ ուշ եկաւ դպրոց եւ Տօրեկնը զանի յանդիմանեց — Ո՞հ, շատ կը ցարիմ այդ աւելածին վրայ — Այս աղջիկը յարանին է վարժուին հանեց զինի երկրորդ դասարաններ. — Արևելիս իր կատուին հետ կը խաղար. կատուն յանձնած մանկուց անոր ձեռքը, — Այս վրան ասկ հինգ գիրդեր հասանուած են — Արիաբար կոռւեցան հայրենիքին համար:

ՀՐԱՒԱԾԻԳ 202. — Որոշեցէ՛ ք բերանացի հետագայ նախադասութեանց էական մասերը (տէր բայի եւ բայ):

Ճնմարեւ եկաւ. — Կառապանը շարունակ կը մերակէ ձին — Ծոյլ երուանդ շատ կը մնանալ. — Պարտէզին ծառը պիտի յորնայ. — Մենի գիրդը կը բնակինք. — Ծովը շատ խորունկէ է — Դում միշտ կը խնդաս. — Լեռները բարձր են — Անքի ձուկեր կան ծովերուն մէջ:

ՀՐԱՒԱԾԻԳ 203. — Վերի նախադասութեանց մէջ լրացուցիչ պաշտօն ունեցող բառերը որոշելով ստորագծեցէր:

ՀՐԱՒԱԾԻԳ 204. — Հետագայ նախադասութեանց մէջ զօրութեամբ խմացուած դերատուն տէր բայիները գտէ՛ ք եւ զրեցէր:

Շատ դրամ ունիմ. — Դասդ սորվեցա՞ր. Կառուվ մեկնեցաւ. — Ուրախ ըլլակ. — Ցողներ եֆ. — Էնծի եկէ:

ԴԱՍ. — ՀՈՄԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ ԲԱՌԵՐ

81. — Լեզուին մէջ կան բառեր որ միեւնոյն կամ
իրարու նման նշանակութիւններ կուտան. օրինակ՝

Ագահ, ժլատ, կծծի են. . .

Այս տեսակ բառերը հոմանիշ կը կոչուին:

82. — Բառեր ալ կան որ իրարու հակառակ նշանա-
կութիւն կուտան. օրինակ՝

Ցուրտ, հակառակն է սամ.

Լոյս, » » մուր.

Այս տեսակ բառերն ալ կը կոչուին հականիշ:

Հարցարան. — Ո՞ր տեսակ բառերուն հոմանիշ կ'ըսուի. օ-
րինակնե՞ր տուր. — Ո՞ր տեսակ բառերուն հականիշ կ'ըսուի. օրի-
նակնե՞ր տուր.

Համարեց 205 — Հետազայ նախադասութեանց բայերուն
մէյմէկ յարմար լրացուցիչ անելցուցէք:

Ծառը ծաղկեցաւ. — Չմեռն անցաւ. — ծամբան ծուռ էր. — Ծա-
ռան կը վարձարուի. — Երդիմները երգեցին:

Օրինակ. — Նուշին ծառը ծաղկեցաւ:

Համարեց 206 — Հետեւեալ նախադասութեանց բայերուն
մէյմէկ յար լար լրացուցիչ անելցուցէք:

Մշակը կ'աշխատի. — Աշխատուրիւնը կը յաղք. — Չարը կը պա-
ժուի. — Մենք տեսանք զինք:

Օրինակ. — Մշակը կ'աշխատի դաշին մէջ.

Համարեց 207 — Լուծեցէք թ հետազայ պարզ նախադասու-
թիւնները, որոշելով բառերուն տեսակները եւ պաշտօնները.

Քունը կազդուրիչ է. — Կրակը կը հալեցնէ մետաղները. — Աշ-
տարակը բարձր էր. — Գալլը պատառեց գառնուկը. — Նաւը մեթենաներ
ունի. — Ամառը սամ եղաւ. — Եղիշին որժ կ'արտարէ. — Թոյունը փա-
խաւ. — Եեղան ծաղիկ պիտի բանայ. — Չիւնները հաղեցան:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՊՉՐ ՈՏ ԱՐՏԵՄԻՍԸ

Արտեմիս ծաղկատի հրապու բիչ աղջիկ մըն է, թարմ
և կարմրորակ դէմքով։ Եւ իր սնդուսէ մինինիկ կիսա-
կօշիկներով փողոցին մէջ կը
քալէ, իր վարդագոյն պարե։
Գօար հագած և թաւշեայ գրլ-
խարկը դրած, կարծես վինցիկ
թագուհի մըն է։ Բայց Արտե-
միս զիշ թերութիւն մը ունի.
պչրոտ է։ Իր ձեւերը փոխա-
նակ լլայու պարզ և բնական,
ծաղրելի եւ արուեստակեալ են։ Ան նոյն իսկ չի հաճիր
խաղալ այն ընկերներուն հետ որ իրեն չափ լաւ հագ-
ուած չեն։ Անոր համար անկեղծ քարեկամ չունի թևաւ։
Իր ընկերները ետեւէն կը ծաղրեն զինք։



Խօսակցութիւն. — Արտեմիսի ի՞նչպիսի աղջիկ մըն է — Ի՞նչ-
պէս կը հագուի. — Փողոցին մէջ քալիլու ատեն ինչի՞ կը նմանի. —
Ի՞նչ է Արտեմիսի թերութիւնը. — Ի՞նչ ըսել է պչրոտ. — Իր մե-
ւերն ի՞նչպէս են. — Ի՞նչ ըսել է արուեստակեալ. — Արտեմիս բա-
րեկամ ունի՞. — Ի՞նչո՞ւ համար կը ծաղրեն զինք. — Իրաւունք ու-
նի՞ն ծաղրելու։

Հրահանգ 208. — Օրինակեցէ ք վերի հատուածը. շեղա-
գիր բառերուն տեղ համանիշներ զործածելով.

Հրահանգ 209. — Ռւսուցին թելադրութեամբ ուղղագրեցէ ք
մասեր վերի հատուածէն։

Հրահանգ 210. — Հետազար բառերուն մէջ իրարու հումա-
նիշները գտնելով՝ դէմ զիմաց զրեցէ ք.

Խրժիր, մէգ, անու, գաւազան, տրում, ալդ, ճիւղ, խոցր,
մառախուղ, ցուպ, չխուր, արշալոյ։

Հրահանգ 211. — Հետեւեալ բառերուն հականիշներ գտնե-
լով՝ դէմ զիմաց զրեցէ ք։

Բարձր, զիշեր, խիս, լիմար, եղիշ, ներս, ուրախ, նեղ։

ԴԱՅ. — ՊԱՐՁ ԵՒ ԱՇԱՆՑԵԱԼ ԲԱՌԵՐ

83. — Ինչպէս որ ծառի մը արմատէն կամ բունէն կը ծնի բազմաթիւ ճիւղեր, այնպէս ալ բառի մը վրայ մէկ կամ աւելի վա՞կեր աւելնալով՝ առաջ կուգան ուրիշ նոր բառեր. օրինակ՝

Մայր բառէն առաջ եկած են անմայր, մայրենի, մայրական, մայրուրին են:

84. — Այն վանկը կամ վանկերը որ այսպէս բառի մը սկիզբը կամ վերջը կը կոչուին ուրիշ նոր բառեր շինելու համար, կը կոչուին մասնիկ:

Վերի օրինակներուն մէջ մայր բառին սկիզբն աւելցած ան, վերջը աւելցած ենի, ական, ուրիշն՝ մասնիկ են:

85. — Այն բառերը որ այսպիսի մասնիկներով կազմուած են, կը կոչուին ածանցեալ բառեր:

86. — Այն բառերը որ մասնիկ չունին, կը կոչուին պարզ կամ արևած բառեր. օրինակ՝

Գոյն, մեծ, վարդ, տղ, պարզ բառեր են:

Դժգոյն, մեծաւոր. Վարզուհի, աղի, ածանցեալ բառեր են:

Հարցարան. — Բառէ մը ի՞նչպէս առաջ կուգան ուրիշ բառեր. — Օրինակներ տուր. բուրի մը վրայ աւելցած վանկերը ի՞նչ կը կոչուին — Մասնիկով կազմուած բառերն ի՞չ կը կոչուին. — Մասնիկ չունեցող բառերն ի՞նչ կը կոչուին. օրինակներ տուր.

Հրահանգ 212. — Հետադայ բառերէն պարզերն ու ածանցեալները որոշելով զատ զատ սինակներու մէջ զրեցէք:

Քար, քարս, փոքր փոքրիկ, փոքրաւոր, գործաւոր, գործարան, անգործ, հաշ, հայերեն, հայուրին, բախս բախսաւոր, դժբախս, գետ, գետակ, բազ. բազուհի, գողնոց:

Հրահանգ 213. — Վերի հրահանգին ածանցեալ բառերուն մասնիկները որոշեցէք քերանացի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա.Ա.ՌԴ

Կարմիր, ճերմակ, դեղին վարդ,
Պատուհանիս սիրուն զարդ,
Ինչ աղուոր գոյն, բոյր ունիս,
Որ ամէնէն կը սիրուիս:
Ես ալ արդիօք չեմ կրնար
Սիրուիլ ընդմիշտ, անդադար:

Պղտիկ տըղաք, լա՛ւ գիտնանք,
Երբ ազնիւ բոյր ունենանք,
Տեսք մը մաքուր ու անմեղ,
Կը սիրեն մեղ ամէն տեղ:

ԾԱՂԻԿ

ՀՐԱՒՅԻՑ 214. — Աւաւցչին թելազրութեամբ ուղղագրեցէք
գերի ոտանաւորը:

ՀՐԱՒՅԻՑ 215. — Հետեւեալ բառերուն մէյմէկ հոմանիշ
գտնելով՝ դէմ զիւաց զրեցէք:

Լեղի, ճամբայ, փափալ, զեփիւռ, ժաջ, ոյժ, ծուխ, գոլորշի,
խենդ, մարգ, վիզ:

ՀՐԱՒՅԻՑ 216. — Հետազայ բառերէն իրար և հականիշները
որոշելով՝ դէմ զիւաց զրեցէք:

Հարուս, արեւելի, բարի, ձկար, տակ, տանիլ, լեռ, կարծր, մահ,
արդար, բարեկան, զօրաւոր, արեւմուսի, աղբատ, ձնր, մեղաւոր, օ-
քեկ, վրայ, փափուկ, բերել, ծնունդ, բշնամի:

ՀՐԱՒՅԻՑ 217. — Գրեցէք թէ ինչ կը կոչուի՝

Այն որ ոչիսար կ'արածէ, այն բոյրը որ հաց շինելու կը ծա-
ռայէ, այն մեսաղը որ ամենէն բանկացինն է, այն հեղուկը որով
մարդիկ կը զինովնան, այն կենդանին որ մուկ կ'որսայ, այն զոր-
ծիլը որով երկար կը ծեծեն:

ՀՐԱՒՅԻՑ 218. — Ըսէք թէ ծեր այս զրած բառերը պա՞ր
են թէ ածանցեալ.

ԴԱՍ. — ԲԱՐԴ ԲԱՌԵՐ

87. — Շատ անգամ երկու պարզ բառեր իրարու կցուելով ալ կը կազմեն նոր բառեր . օրինակ՝

Մեծատուն, ծակաչք, թուլթերան են . որ կազմուած են մեծ և տուն, ծակ և աշխ, բուշ և բերան, բառերէն :

88. — Այս բառերը որ այս երկու կամ աւելի բառերով կազմուած են. կը կոչուին բարդ բառ :

89. — Բարդ բառերու մէջ յաճախ երկու բառ իրարու միացած կ'ըլայ ա, և ձայնաւորներով որ կը կոչուին յօդակապ. օրինակ՝

Գանձապետ, սեղանատուն, ծաղկեփունջ, են :

Այս բառերուն մէջ ա, և յօդակապ են :

Հարցարան. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի բարդ — Օրինակներ տուր. — Ի՞նչ է յօդակապը. օրինակներու վրայ ցոյց տուր յօդակապը:

Համհանգ 219. — Գրեցէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի

Այն որ որս կ'ընկ, այն որ պարեկ կը մշակ, այն որ ուրիշ մը բոլ կ'սպասաւորէ, այն տեղն ուր հիւանդներ կը դարձանուին, այն տեղն ուր շատ ծառեր կան, այն տեղն ուր կերակուր կ'ուտեն, այն ծառը որ տանձ կուտայ, այն որ գիւղը կը թնակի, այն աղջիկը որ հարս պիտի ըլլայ, այն զործիքը ուով կը խամեն, այն որ զործ յունի, այն որ բախս յունի:

Համհանգ 220. — Հսէ՛ք թէ ծեր այս զրած բառերը պա՞րզ բառեր են թէ ածանցեալ:

Համհանգ 221. — Որոշեցէ՛ք թէ հետազայ բառերէն որ ՞նք պարզ են, որո՞նք ածանցեալ, որո՞նք բարդ:

Անշնորհ, սար, հորուկ, ձորակ, աղբանց, մատաղատունկ, գոհարավաճառ, սարսափելի, լայնօրէն, պարերգ, հոգի, երջիչ, բուփ, առալուս, մարզաթեթին, դաշտաւուշ, ուժեղ, արի, արհասիրս, դրամատուն, շան, խաղամական, ազգային, Հայաստան, ծով, ծովածոց, հարսնեսուն:

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԵՇԻՕՍԻԿԸ

— «Ես չեմ վախնար գայլէն», կ'ըսէր Պօղոսիկ,
Եւ ձեւերով բսպառնական, մեծխօսիկ,
«Թո՞ղ գայ մէյ մը, կը պոռար ան, որ խեղդեմ
Ու փրոեմ զինք գետնի վըրայ, մարդոց դէմ.
Ես կտրիճ եմ, ես ուժեղ եմ, ես շատ քաջ...
Յանկարծ ծակէն մուկ մը գալով դէպ առաջ
Խօսքը կըտրեց մեր քաջին որ ահարեկ՝
Աղաղակներ արձակելով խոյս տըւաւ:
Քաջութիւնը խօսքերու մէջ չէ՛ երրեք.
Գործքով է որ կը հասկցուի մեր արժէք:
Թոգու. Յ. Գ.

ՅԵ. ՊԱԴԱՑԼ.

Խօսակցութիւն. + Պօղոսիկ ի՞նչպիսի տղայ մըն էր.— Ի՞նչ
ըսել է մեծխօսիկ. — Պօղոսիկ ի՞նչ ըսելով կը պարծենար.— Յան-
կարծ ի՞նչ պատահեցաւ. — Պօղոսիկ ի՞նչ ըրաւ. — Ուրեմն Պօ-
ղոսիկ խկապէս քա՞ջ էր թէ վախկոտ. — Քաջութիւնը խօսքով
պէտք է ըլլայ թէ զործքով. Կը ճանչնա՞ր խկապէս քաջ մարդեր:

Հրահանգ 222. — Գրեցէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի

Այն որ ևպար կը ծախէ, այն որ դեղ կը պատրասէ, այն որ
պանդոկ կը բանեցնէ, այն տեղը ուր գինի կը խմեն, այն որ մէկուն
դատը կը պաշտպանէ, այն դաշտանը ուր գիրքեր կը դմեն:

Հրահանգ 223. — Ըսէ՛ք թէ ձեր այս զրած բառերը պարզ,
ածանցեա՞լ թէ բարդ բառեր են:

Հրահանգ 224. — Ցոյց տուէր հետագայ բարդ բառերուն
պարունակած յօդակապերը եթէ ունին

Վարժատուն, հանդիսավայր, մասկապարտէզ, պողսերնակ, ա-
նուշապուր, պարազուի, շնչերակ, մանրավէպ, հիւսիսալդ:

Հրահանգ 225. — Հուծեցէր հետագայ պարզ նախադասու-
թիւնները՝ որոշելով բառերուն տեսակներն ու պաշտօնները:

Երկիմնը կապոյն է — Մեղուն խայրեց Գրիգորը. — Սորվէ
դասդ. — Օդը տացաւ. — Ես րգնեցայ. — Ուրախ ըլլանի:

ԱՐՈԳԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Շեշտ (') Պարոյլ (°) Երկար (')

Կ Է Տ Ե Ր

Ստորակէտ (.)
Բութ (')
Միջակէտ (·)
Վերջակէտ (:)

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՈՒՐԻՇ ՆՇԱՆՆԵՐ

Ենթամնաց (-)
Ապաթարց (')
Գծիկ (—)
Փակագիծ ()
Զակերտ (« »)
Բազմակէտ (.....)

ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐՈՒ ՊԱՏԿԵՐ

ՀՆԴՀԱՆՈՒՐ ԶԵՒ

Եզակի	Ցոգնակի
Ուղ. եւ Հայց. Վարդ	Վարդեր
Սեռ. եւ Տրակ. Վարդի	Վարդերու
Բացառ. Վարդէ	Վարդերէ
Գործիակ. Վարդով	Վարդերով

ԿԱՆՈՆԱԻՈՐ ԶԵՒԵՐ

Ա. ԶԵՒ

Ուղ. եւ Հայց. Հայ	Հայեր
Սեռ. եւ Տրակ. Հայու	Հայերու
Բացառ. Հայէ	Հայերէ
Գործիակ. Հայով	Հայերով

Բ. ԶԵՒ

Ուղ. եւ Հայց. Գիտութիւն	Գիտութիւններ
Սեռ. եւ Տրակ. Գիտութեան	Գիտութիւններու
Բացառ. Գիտութենէ	Գիտութիւններէ
Գործիակ. Գիտութիւնով կամ գիտութեամբ	Գիտութիւններով

Գ. ԶԵՒ

Ուղ. եւ Հայց. Օր	Օրեր
Սեռ. եւ Տրակ. Օրուան	Օրերու
Բացառ. Օրէ, օրուընէ	Օրերէ
Գործիակ. Օրով	Օրերով

Ա. ԼՄՈՐԴՈՒԹԻՒՆ

ԳՐԵԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՅՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

ՅՊԱԿԻ

Ա. ԴԻՄ. Ես կը գրեմ

ՄԵՆՔ կը գրենք

Բ. » Դուն կը գրես

ԴՈՒՔ կը գրէք

Գ. » Ան կը գրէ

ԱՆՈՆՔ կը գրեն

Անցեալ անկատար

Ա. ԴԻՄ. Ես կը գրէի

ՄԵՆՔ կը գրէինք

Բ. » Դուն կը գրէիր

ԴՈՒՔ կը գրէիք

Գ. » Ան կը գրէր

ԱՆՈՆՔ կը գրէին

Անցեալ կատարեալ

Ա. ԴԻՄ. Ես գրեցի

ՄԵՆՔ գրեցինք

Բ. » Դուն գրեցիր

ԴՈՒՔ գրեցիք

Գ. » Ան գրեց

ԱՆՈՆՔ գրեցին

Բացարձակ ապառնի

Ա. ԴԻՄ. Ես պիտի գրեմ

ՄԵՆՔ պիտի գրենք

Բ. » Դուն պիտի գրես

ԴՈՒՔ պիտի գրէք

Գ. » Ան պիտի գրէ

ԱՆՈՆՔ պիտի գրեն

Անկատար ապառնի

Ա. ԴԻՄ. Ես պիտի գրէի

ՄԵՆՔ պիտի գրէինք

Բ. » Դուն պիտի գրէիր

ԴՈՒՔ պիտի գրէիք

Գ. » Ան պիտի գրէր

ԱՆՈՆՔ պիտի գրէին

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի

Յոզնակի

Բ. Դեմք Դուն գրէ

Դուք գրեցէք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք Ես գրեմ

Մենք գրենք

Բ. » Դուն գրես

Դուք գրէք

Գ. » Աս գրէ

Անոնք գրեն

Անկատար

Ա. Դեմք Ես գրէի

Մենք գրէինք

Բ. » Դուն գրէիր

Դուք գրէիք

Գ. » Աս գրէր

Անոնք գրէին

ՀԴՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք Ես թո՛ղ գրեմ

Մենք թո՛ղ գրենք

Բ. » Դուն թո՛ղ գրես

Դուք թո՛ղ գրէք

Գ. » Աս թո՛ղ գրէ

Անոնք թո՛ղ գրեն

Անկատար

Ա. Դեմք Ես թո՛ղ գրէի

Մենք թո՛ղ գրէինք

Բ. » Դուն թո՛ղ գրէիր

Դուք թո՛ղ գրէիք

Գ. » Աս թո՛ղ գրէր

Անոնք թո՛ղ գրէին

ԱՆՈՐԾ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Գրել

Ներկայ ընդունելութիւն

Անցեալ ընդունելութիւն

Գրող

Գրած, գրեր

Ապառնի ընդունելութիւն

Գրելիք, գրելու

Բ. Լ ՄՈՐԴՈՒԹԻՒՆ

ԽՕՍԻԼ ԲԱՅԻՆ ԽՈՆՁՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Եզրակի

Ա. Դեմք ես կը խօսիմ

Բ. » Դուն կը խօսիս

Գ. » Ան կը խօսի

Յոզենակի

Մենք կը խօսինք

Դուք կը խօսիք

Անոնք կը խօսին

Անցեալ անկատար

Ա. Դեմք ես կը խօսէի

Բ. » Դուն կը խօսէիր

Գ. » Ան կը խօսէր

Մենք կը խօսէինք

Դուք կը խօսէիք

Անոնք կը խօսէին

Անցեալ կատարեալ

Ա. Դեմք ես խօսեցայ

Բ. » Դուն խօսեցար

Գ. » Ան խօսեցաւ

Մենք խօսեցանք

Դուք խօսեցաք

Անոնք խօսեցան

Բացարձակ ապառնի

Ա. Դեմք ես պիտի խօսիմ

Բ. » Դուն պիտի խօսիս

Գ. » Ան պիտի խօսի

Մենք պիտի խօսինք

Դուք պիտի խօսէիք

Անոնք պիտի խօսէին

Անկատար ապառնի

Ա. Դեմք ես պիտի խօսէի

Բ. » Դուն պիտի խօսէիր

Գ. » Ան պիտի խօսէր

Մենք պիտի խօսէինք

Դուք պիտի խօսէիք

Անոնք պիտի խօսէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի

Յողնակի

Բ. Դեմք Դուն խօսէ

Դուք խօսեցէք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք Ես խօսիմ

Մենք խօսինք

Բ. » Դուն խօսիս

Դուք խօսիք

Գ. » Ան խօսի

Անոնք խօսին

Անկատար

Ա. Դեմք Ես խօսէի

Մենք խօսէինք

Բ. » Դուն խօսէիր

Դուք խօսէիք

Գ. » Ան խօսէր

Անոնք խօսէին

ԸՂՋԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք Ես թո՛ղ խօսիմ

Մենք թո՛ղ խօսինք

Բ. » Դուն թո՛ղ խօսիս

Դուք թո՛ղ խօսիք

Գ. » Ան թո՛ղ խօսի

Անոնք թո՛ղ խօսին

Անկատար

Ա. Դեմք Ես թո՛ղ խօսէի

Մենք թո՛ղ խօսէինք

Բ. » Դուն թո՛ղ խօսէիր

Դուք թո՛ղ խօսէիք

Գ. » Ան թո՛ղ խօսէր

Անոնք թո՛ղ խօսէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Խօսիլ

Ներկայ ընդունելուքիւն

Անցեալ ընդունելուքիւն

Խօսող

Խօսած, խօսեր

Ապառնի ընդունելուքիւն

Խօսելիք, խօսելու,

Գ. Լ. ԾՈՐԴՈՒԹԻՒՆ

ԿԱՐԴԱԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Եգակի

Ցոգնակի

Ա.	Դեմք ես կը կարդամ	Մենք կը կարդանք
Բ.	» Դուն կը կարդաս	Դուք կը կարդաք
Գ.	» Ան կը կարդայ	Անոնք կը կարդան

Անցեալ անկատար

Ա.	Դեմք ես կը կարդայի	Մենք կը կարդայինք
Բ.	» Դուն կը կարդայիր	Դուք կը կարդայիք
Գ.	» Ան կը կարդար	Անոնք կը կարդային

Անցեալ կատարեալ

Ա.	Դեմք ես կարդացի	Մենք կարդացինք
Բ.	» Դուն կարդացիր	Դուք կարդացիք
Գ.	» Ան կարդաց	Անոնք կարդացին

Բացարձակ ապառնի

Ա.	Դեմք ես պիտի կարդամ	Մենք պիտի կարդանք
Բ.	» Դուն պիտի կարդաս	Դուք պիտի կարդաք
Գ.	» Ան պիտի կարդայ	Անոնք պիտի կարդան

Անկատար ապառնի

Ա.	Դեմք ես պիտի կարդայի	Մենք պիտի կարդայինք
Բ.	» Դուն պիտի կարդայիր	Դուք պիտի կարդայիք
Գ.	» Ան պիտի կարդար	Անոնք պիտի կարդային

ՀՐԱՄԱՅՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի

Յոզենակի

Ա. Դեմք Դուն կարդա

Դուք կարդացէք

ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք Ես կարդամ

Մենք կարդանք

Բ. » Դուն կարդաս

Դուք կարդաք

Գ. » Ան կարդայ

Անոնք կարդան

Անկատար

Ա. Դեմք Ես կարդայի

Մենք կարդայինք

Բ. » Դուն կարդայիր

Դուք կարդայիք

Գ. » Ան կարդար

Անոնք կարդային

ՀՂՋԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք Ես թո'ղ կարդամ

Մենք թո'ղ կարդանք

Բ. » Դուն թո'ղ կարդաս

Դուք թո'ղ կարդաք

Գ. » Ան թո'ղ կարդայ

Անոնք թո'ղ կարդան

Անկատար

Ա. Դեմք Ես թո'ղ կարդայի

Մենք թո'ղ կարդայինք

Բ. » Դուն թո'ղ կարդայիր

Դուք թո'ղ կարդայիք

Գ. » Ան թո'ղ կարդար

Անոնք թո'ղ կարդային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Կարդալ

Ներկայ ընդունելութիւն

Անցեալ ընդունելութիւն

Կարդացող

Կարդացած, կարդացեր


Ապառնի ընդունելութիւն

Կարդալիք, կարդալու

ՑԱՆԿ ԴԱՍԵՐՈՒ

	Էջ
Լեզուին տարրերը	6
Զայնաւոր և բաղաձայն տառեր	8
Խօսք և իր կազմութիւնը	10
Խօսքին ուղղագրութիւնը	12
Անուն կամ գոյական և ածական	14
Յատուկ և հասարակ անուն	18
Գոյականին յօդը	20
Գոյականին թիւը	22
Գոյականին հոլովը	24
Հոլովման սովորական ձեւը	26
Դերանուն	30
Անձնական դերանուն	32
Դերանուններու հոլովումը	34
Որակական ածական	36
Թուական ածական	38
Ցուցական ածական	40
Անորոշ ածական	42
Բայ	46
Տէր բայի կամ ենթակայ	48
Բային թիւը	50
Բային դէմքը	52
Բային ժամանակը	54
Բային խոնարհումը	56
ԵՄ բային խոնարհումը	58
Էական բայ և ստորոգելի	60
Ներգործական բայ և սեռի խնդիր	62

Նախադրութիւն	66
Մակրայ	68
Շաղկապ և ձայնարկութիւն	70
Նախադասութիւն	72
Նախադասութեան էական և լրացուցիչ մասերը	74
Հոմանիշ և հականիշ բառեր	76
Պարզ և ածանցեալ բառեր	78
Բարդ բառեր	80
Առողանական նշաններ և կէտեր	82
Հոլովումներու պատկեր	83
Ա. լծորդութիւն. — ԳՐԵԼ բային խոնարհումը	84
Բ. » . — ԽՕՍԻԼ » » »	86
Գ. » . — ԿԱՐԴԱԼ » » »	88



ՑԱՆԿ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐՈՒ

		էլ
Բարի աշակերտը	(պատկերազարդ)	.
Աղնիւ ընկերը	(»)	.
Աշխատութիւնը	(»)	.
Մեր դասսարանը	(»)	.
Զին և էշը		.
Իմ ընտանիքս	(»)	.
Իմ փարախս	(»)	.
Հասկաքաղ աղջիկը	(»)	.
Մատերը		.
Բարի գաւակ մը	(»)	.
Պառյատ մը	(»)	.
Մեր դպրոցը		.
Անձրեւոտ օր մը	(»)	.
Մուկն ու ձին	(»)	.
Պարտիզանը	(»)	.
Զապելն ու Ֆիտելը	(»)	.
Երկու մեղուները	(»)	.
Ազռաւն ու աղուէսը	(»)	.
Խելօք Դաւիթ		.
Գայլն ու գառնուկը	(»)	.
Հայոց զիրը	(»)	.
Ժրաշան մանուկը		.
Պչրոտ Արտիմիսը	(»)	.

ՑԱՆԿ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

		էջ
Թէեւ պղտիկ հմ	.	11
Սիրածներս	.	16
Փոքրիկ ապուշը (պատկերազարդ)	.	21
Փոքրիկ քոյրերը (»)	.	25
Երբոր մանկիկ ենք.	.	28
Վարդաբոյր ծղօտը.	.	33
Աղջիկն ու թռչնիկը (պատկերազարդ)	.	35
Նարինջը (»)	.	41
Ծաղիկներուն քունը	.	44
Մարտ	.	49
Բարձիկը	.	53
Նաւը (պատկերազարդ)	.	57
Ծիծեռնակին	.	63
Մանուկն ու թիթեռը (պատկերազարդ)	.	65
Հայրենի աղբիւրը	.	67
Չեմ գիտեր ինչու	.	75
Վարդը.	.	79
Մեծխօսիկը	.	81



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
Պ. ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏԱՆ

	Դր.
Յ. ԳԱԶԱՆՁԵԱՆ	
Միածան, Ա. գիրք	25
— Բ. գիրք	25
— Գ. գիրք	30
Նոր Քերականիք, արդի հայ, լիդ, պակզ, տարրել	20
— — — — Միջին	50
— — — — Բարձրգ.	100
Ա. ԱՆՏՈՆԵԱՆ	
Գանձարան Տարրական պատկզ.	25
— Միջին	40
— Բարձրագոյն	100
Գ. ԳԱՎԱՋԵԱՆ	
Տարր, Թուարանութիւն, Ա. Բ. աարի, Բ. տպգր.	35.—
Միջին Ընթացք Թուարանութեան, Գ. Դ. աարի,	
է. ապագր.	65.—
Բարձրագոյն Ընթացք, Ե. Զ. Տարի, Դ. տպագր.	...
Հ. ԽԱՆՁԵԱՆ	
Աշխարհագրութիւն Տարր, պակզ, Գ. ապագր.	50
— Միջին	80
Կ. Յ. ԲԱՍՄԱԶԵԱՆ	
Նոր դասագիրք Հայոց Պատմ. պակզ. Տարրական	25
— — — — Միջին	40
— — — — Խոկական	80
